

# ԳՐՈՒԱԳՆԵՐ ԺԵ-ԺԹ. ԴԱՐԵՐՈՒ ՀԱՅ-ՍՊԱՆԱԿԱՆ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԵՆ

1. ԳՈԼՈՄՊՈՍԻ ԵՒ «ԱՄԵՐԻԿԱ» Ա.ՆՈՒՆԻ  
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ

Հայերու եւ Լատին Ամերիկայի առընչութիւնը սկիզբ կ'առնէ Քրիստափոր Գոլոմպոսին: Աւելի ճիշտ՝ անոր հայկական ծագումի վարկածէն: Արդարեւ, Գոլոմպոսի մասնագէտ Սէմուէլ է. Մորիանը, նշելէ ետք անոր ճենովական ծագումը վիճարկող վարկածներ, դիտել տուած է, որ «եթէ փորձ ըլլայ գոլոմպիական ինենթանցին մէջ այս պտոյտը շարունակելու, մարդ կրնայ փաստարկներ գտնել ի նպաստ անոր գորսիքացի, մայորքացի, ֆրանսացի, գերմանացի, անգլիացի, յոյն կամ հայ ըլլալուն մասին»<sup>1</sup>:

Վարկածներու այս շարանը յիշուած է Ամերիկայի գիւտի 500ամեակի նախօրէին գրուած լրագրական յօդուածի մը մէջ, առանց յղումի: «Գոլոմպոսը ներկայացուած է որպէս գասթիլիացի, կատալոնացի, գորսիքացի, մայորքացի, փորբուկացի, ֆրանսացի, անգլիացի, յոյն եւ նոյնիսկ հայ»<sup>2</sup>:

Մորիան յղում չէր տուած: Հանդիպելով մոսկովեան սպանէրէն հատորի մը, որ նաեւ անցողակի կը յիշէր հայկական վարկածին դոյութիւնը --դարձեալ առանց յղումի--<sup>3</sup>, սկիզբը մտա-

1 SAMUEL ELIOT MORISON, *Admiral of the Ocean Sea. A Life of Christopher Columbus*, vol. I, Boston, 1942, p. 9.

2 ROBERT HUGHES, "Just Who Was That Man?", *Time*, October 7, 1991, p. 58: Այս լրագրական տեղեկութիւնը մէջբերուած է որպէս փաստացի ապացոյց, թէ Գոլոմպոս հայ էր (Հմիտ. GEORGE MOURADIAN, *Armenian Info-Text*, Southgate, 1995, p. 54):

3 ԿԱԿՈՎ ՍՎԵՏ, *Cristóbal Colón*, Moscú, 1990, p. 43.

ծեցինք հայաստանեան աղբիւրի մը մասին: Ցետագալին, սակայն, «Հայաստանի Կոչնակ»ի 1922ի լրատուռթիւն մը, որ գրեթէ բառացի թարգմանութիւն էր «Նիւ Եորք Թայլմզ»էն, մեզի տուաւ Մորիսընի հաստատումին ամէնէն հաւանական աղբիւրը<sup>4</sup>: Ի վերջոյ, կարողացանք քննել ամերիկեան թիրթին թղթակցութիւնը, որ «Ասոշիէյթ Փրես» գործակալութեան հետագրաւուր մըն էր՝ Փարիզէն: Կու տանք զայն ստորեւ, թարգմանաբար-

«Եթէ նիւ Եորքցի օր. Օլիվիա Հիլը իր վարկածները կարենայ հիմնաւորել, Քրիստափոր Գոլոմպոսի արձան մը պէտք է կանգնի ո՛չ թէ ձենովայի մէջ, այլ Արարատ լեռան վրայ:

Օր. Հիլը, որ Նիւր Խար Ռիլիֆի գործով տարի մը անցուցած է Հայաստանի մէջ, կը պնդէ որ Գոլոմպոս հայ էր եւ որ իր իսկական անունը Kholumbian էր: Այս պնդումը իր ուշադրութեան յանձնած էին նշանաւոր հայ գիտնականներ, եւ ինք այնուհետեւ ստուգած է, որ Հայաստանի մէջ այդ անունով բանի մը ընտանիք կայ, ուրոնիք սերտ առնչութեան մը մասին կը պնդեն ընտանիքի սպանական «ճիւղին հետ, որ իր անունը վերածած է Գոլոմպոսի:

Կ'ըսուի, թէ ընտանեկան ամբողջական արձանագրութիւն մը պահուած է Էջմիածնի հայկական վանքի մը գրադարանը եւ թէ պատերազմի ընթացքին Փերքուկրատ<sup>5</sup> ուղարկուած է ապահով պահպանուելու համար: Օր. Հիլը կը յուսայ ձեռագիրը գտնել եւ հարցը լուծել»:

Կ'արժէ նշել, որ «Հայաստանի Կոչնակ»ի լրատուռթիւնը դրած էր, թէ Հիլ «տարիներ անցուց» Հայաստան եւ թէ Գոլոմպոսի մականունը «Քոլոմպեան» էր, ու յիշած էր «բանի մը հայ ուսումնականներ» եւ «լուսաբանող բանի մը գրելը»: Միւս

<sup>4</sup> «Ազգային կեանք», Հայաստանի Կոչնակ, 6 Մայիս 1922, էջ 603.

<sup>5</sup> 1915-1922ին, ապահովութեան նկատառումներով, ձեռագիրները ի պահ գլուխուած էին Մոսկով եւ ո՛չ թէ Փեթրոկրատ (տե՛ս Rev. ARSEN SIMEONIANTS, “The Echmiadzin Manuscripts During the First World War”, Armenian Review, Winter 1983, p. 40-49):

<sup>6</sup> “Columbus an Armenian? So Miss Olivia Hill Says, Quoting Prominent Armenian Scholar”, New York Times, April 27, 1922, p. A2.

կողմէ, հետաքրքրական է նշել, որ «Նիւ Եորբ Թայմզ»էն առաջ, նոյն հեռագրալուրէն քաղելով, լուրը հրապարակած էր Պոլսոյ «Օրիենթ Նիւզ» անգլերէն թերթը<sup>7</sup>:

Ինչպէս կարելի էր սպասել նման համառօտ լրատուութենէ մը, թղթակցութիւնը բաւականաչափ լուսաբանութիւն չի տար հարցին: Ո՞վ էին արդեօք այդ «նշանաւոր հայ գիտնականներ»ը: Միւս կողմէ, ո՞չ Օ. Հիլի եւ ոչ ալ վարկածին յետագայ ճակատագիրը յայտնի են: Նոյնը պէտք է ըսել էջմիածնի գրադարանը (այժմ՝ Երեւանի Մատենադարանը) իբրեւ թէ պահուող «ընտանեկան արձանագրութեան» մասին:

Հետաքրքրական է նշել, որ Ամերիկայի մէջ, իրօք, գոյութիւն ունի Գոլումպոսեան ընտանիքը, որ 1931ին սկսած է մածունի արդիւնաբերական արտադրութիւնը երկրին մէջ եւ այսօր նշանաւոր է Colombo մակնիշով<sup>8</sup>: Սակայն, մականունին ծագումը կը մնայ ճշտելի:

Կ'արժէ նշել, որ քանի մը տարի առաջ, ամերիկահայ անդ-լիագիր բանաստեղծուհի Տայանա Տէր-Յովհաննէսեան իր “Naming the Lost” («Կորսուածը անուանելով») բանաստեղծութեան մէջ անդրադարձ է Գոլումպոսի «հայկական» ծագումին.-

“St. Patrick was an Armenian,  
Armenians claim. Except they put  
it this way: He was Hai.  
He came from the Caucasus.

And Columbus's mother. She was from  
Trebizond. His father  
a Genovese sailor met her there (...)"<sup>9</sup>

(«Ս. Պատրիկը հայ էր,  
կը պնդեն հայերը: Թէեւ կ'ըսեն

<sup>7</sup> Հմայ. «Քրիստափոր Գոլումպոս հայ է եղեր», Վերջին Լուր, 22 Ապրիլ 1922, էջ 2:

<sup>8</sup> ARA BALIOZIAN, *The Armenians*, New York, 1980, p. 172: ՏԵ՛Ս նաև ԱՐՄՈՒԻԴ ԲԱԽՉԻՆԵԱՆ, Հայազգի գործիչներ. հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը, Երեւան, 2002, էջ 58:

<sup>9</sup> DIANA DER-HOVANESSIAN, “Two Poems”, *Ararat*, Winter 1995, p. 14.

այսպէս. ան հայ էր:  
Կովկասէն կու գար:

Նաեւ Գոլոմպոսի մայրը: Տրապիզոնէն  
էր ան, ուր հայրը՝  
նենովացի նաւաստի, ծանօթացաւ անոր»):

Կը մնայ ճշտել, թէ ասիկա սոսկ բանաստեղծական երեւակայութեան արգասիքն է կամ թէ գոյութիւն ունի այս պնդումը պարունակող աղքիւր մը: Ի դէպ, Գոլոմպոսի ծննդավայրը Թուրքիա տեղադրող վարկած մըն ալ ծանօթ է<sup>10</sup>, թէեւ առաջմ մեզի յայտնի չեն ո՛չ անոր մանրամասնութիւնները եւ ոչ ալ Թուրքիոյ ո՞ր վայրին հետ կապուած ըլլալը:

Հանրայայտ իրողութիւն է, որ Նոր Աշխարհի անունը կապուած է ո՛չ թէ Գոլոմպոսի, այլ Փլորենսիացի նաւորդ Ամերիկօ Վեսբուչչիի հետ (1451-1519): Ամերիկա անունը առաջին անգամ յիշուած է 1507ին՝ գերմանացի աշխարհագրագէտ Մարթին Վալտսկմիւլլէրի գծած համաշխարհային քարտէսին մէջ: Բայց հետաքրքրական է նշել, որ Ամերիկայի անդրադարձող առաջին անգլերէն հատորին մէջ (Անգլերա, 1522), ցամաքամասին անունը գրուած է Արմենիկա (Armenica): Այս անանուն հատորի անուանաթերթին յաջորդող էջը գրութիւն մը կը պարունակէ, որ կը սկսի այսպէս:-

«Յամի Տեառն 1496ին, Լիզապոնի նաւերով Փորբուկալին մեկնեցանք Մանուէլ թագաւորի հրամանով: Բախտը ունեցանք մեծ Վտանգներէ ազատելով նաւարկել մեծ ծովուն վրայ եւ վերջապէս գտանք մեր սեփական տիրոյթները: Ինը հարիւր մղոն նաւարկեցինք Զելանտի ափերէն (by the coast of Selandes)<sup>11</sup> եւ ի վերջոյ երկիր մը հասանք, բայց այդ երկիրը ներկայիս ծանօթ չէ որովհետեւ տէր չունի եւ անյայտ է, եւ կը կոչուի Արմենիկա (and it is named Armenia): Հոն բազմաթիւ տեսակ գազաններ կան, զորս երբեք տեսած չէինք: Այս երկրին մարդիկը ո՛չ թագաւոր կամ տէր ունին, եւ ոչ ալ իրենց աստուածը: Բայց հասարակաց մէկ բան ունին.

<sup>10</sup> HUNTER DAVIES, *In Search of Columbus*, London, 1991, p. viii.

<sup>11</sup> «Զելանտի ափեր»ու իմաստը յայտնի չէ:

այս մարդիկ մերկ կը պտըտին: Բայց տղամարդիկ եւ կիներ իրենց գլխուն, վիզին, թեւերուն եւ ծունկերուն վրայ փետուրներ կը կրեն՝ իրենց գեղեցկութեան ու զարդարանին համար»<sup>12</sup>:

Հստ երեւոյթին, Արմենիկա բառը հրատարակիչներ վրեպակն էր<sup>13</sup>, վորխանակ՝ Ամերիկայի: Բայց ասիկա կապ չունի պատումին վաւերականութեան հետ: Եթէ ճամբորդութեան փաստը հաստատուի, Փորթուկալի նաւողուներու նոր Աշխարհ հասնելու կանխագոյն դէպքը կը դառնայ: Յայտնի է, որ ամերիկեան ցամաքամաս (Պրազիլ) համող առաջին ծանօթ փորթուկալցի նաւորդը՝ 1500ին, Փետրո Ալվարէս Գապրան էր:

## 2. ԳՈԼՈՄՊՈՍԻ ՀԵՏ «ՃԱՄԲՈՐԴԱԾ» ՀԱՅԵՐԸ

Ֆրանսացի հեղինակ Ա. տը Մոնկոն, նշած է, որ Գոլոմպոսի առաջին ճամբորդութեան մասնակիցներէն Լուիս տէ Թոռուէն, որ դաւանափոխ հրեայ մըն էր, իբրեւ թէ «բաւականաչափ գիտէր լատիներէն, յունարէն, արաբերէն, երրայերէն, դպտերէն եւ հայերէն»<sup>14</sup>: Սակայն, ըստ ճամբորդութեան վերաբեալ պաշտօնական փաստաթուղթերուն, տէ Թոռէս միայն «երրայերէն, բաղդէերէն [արամերէն] եւ արաբերէն» գիտէր<sup>15</sup>:

Սամուէլ Քրմոյեանը թիւրիմացաբար գրած է, թէ Պինայեանը «Յշում է, որ դեռևս Կոլումբոսի ճանապարհորդութեանը մասնակցել էին մի խումբ հայեր»<sup>16</sup>: Արդարեւ, Մորիսը վկայակոչելէ զատ, արժանթինահայ պատմաբան Նարսիսօ Պինա-

<sup>12</sup> Հին անգլերէն սկզբնագիրը տէ՛ս HENRY HARRISSE, *Bibliotheca Americana Vetusissima*, vol. I, Madrid, 1958, p. 197: Ընդգծումը մերն է:

<sup>13</sup> JUAN GIL, *Mitos y utopías del descubrimiento: II. El Pacífico*, Madrid, 1989, p. 127.

<sup>14</sup> A. DE MONTGON, *Christophe Colomb*, Paris, 1936, p. 28.

<sup>15</sup> ALICIA B. GOULD, *Nueva lista documentada de los tripulantes de Colón en 1492*, Madrid, 1984, p. 239. տէ՛ս նաեւ GIANNI GRANZOTTO, *Christopher Columbus*, Garden City, 1985, p. 111:

<sup>16</sup> ՍԱՄՈՒԵԼ ՔՐՄՈՅԵԱՆ, «Հայերը Հարաւային Ամերիկայում», Նորք, 3, 1991, էջ 141.

յեանը Գոլոմպոսի մասին ուրիշ բան ըսած չէր 1974ին<sup>17</sup>, մանաւանդ՝ որեւէ ակնարկութիւն չէր ըրած հայերու մասնակցութեան մասին:

Նոյն ժամանակաշրջանին երբ Գոլոմպոս կը ձեռնարկէր իր առաջին երկու արշաւանքներուն, Մարտիրոս Եղիշեացի անունով կրօնաւոր մը եօթնամեայ ուղեւորութեամբ կը շրջէր Եւրոպայի մէջ: Ան 1493ին Սպանիա հասաւ: Կենդարիա քաղաքին մէջ, որուն տեղադրութիւնը յստակ չէ, բայց որ կը գտնուէր Բասկեան երկրին մէջ՝ Պիլապաոյէն ոտքով 25 օր հեռու, նաւ մը յանձն առաւ զի՞նքը փոխադրել:-

«Եւ գտայ մի մեծ նաւ, որն, ինչպէս ասացին, 80000 դանքար քեռ ունէր. եւ աղաչեցի երեցներին՝ ասցել, որ ինձ նոյնպէս առնեն նաւի մէջ, այլեւս չեմ կրնար դիմանալ, աւիւնս վերջացաւ: Նրանք զարմանում էին, թէ “Այսքան երկրներ դու ինչպէ՞ս կարողացար հետեւակ անցնել”: Եւ գնացին, նաւի տիրոջը խնդրեցին, թէ “Այս հայը հոգեւորական է, առ նաւդ, քանի որ հեռու աշխարհից է եկել եւ չի կարող ցամաքով յետ դառնալ”: Կարդացին Պապի բուղբն ու լսեցին, եւ նաւավարն ասաց. “Կ’առնեմ նաւս, բայց դրան ասացել, որ գիտենայ՝ ես Համատարած ծովով եմ ետ գնում («ի համատարած ծովուն կ’երթամ»), իմ նաւը վաճառական չի մտնում: Այսքան մարդիկ որ կան՝ նաւիս ծառայողներն են: Մենք մեր կեամբից ձեռ ենք վերցրել, ապաւինել ենք Աստծուն. եթէ նախախնամութիւնը մեր բախտը բերեց, Աստուած մեզ ազատեց. շրջանցենք աշխարհը («բոլորնենք աշխարհը»)՝ լաւ է, թէ չէ՝ Աստուած գիտէ:»

(...) Անչափ բարիք քերին. ինչքան ուտեի՝ չէր վերջանայ: Եւ մտայ նաւ նոր կիրակի, Երեքշարքի, եւ 67 օր շրջանցեցինք մայրցամաքը եւ եկամբ աշխարհիս Եզրը՝ Անդալուզիա, այն քաղաքը, որ ծովի մէջ էր, եւ մնացինք այնտեղ 19 օր, որովհետեւ մեծ ալեկոծութեան հանդի-

17

Հմտ. NARCISO BINAYAN, *La colectividad armenia en la Argentina*, Buenos Aires, 1974, p. 14:

պեցինք, եւ առագաստները պատուեցին. եկան այն-  
տեղ, շինեցին»<sup>18</sup>:

«Ի համատարած ծովուն» մէջ ընթացած այս նաւագնա-  
ցութիւնը այլազան կարծիքներու առիթ եղած է: Ֆրանսացի հա-  
յագէտ Ժիւլ տը Սէն-Մարթէնը ուղեգրութեան ֆրանսերէն թարգ-  
մանութեան մէջ պնդած է, որ Երզնկացիի նպատակը եղած էր  
աշխարհաշրջութիւնը<sup>19</sup>: Քերովքէ Պատկանեանը հետեւած է ի-  
րեն<sup>20</sup>: Հրաչեայ Աճառեանը տարբերակ մը առաջարկած է, գրե-  
լով, թէ Երզնկացին «լսելով որ Քրիստափոր Կոլոմբոսը գտնել  
է Ամերիկան, ինքն էլ ուզեց նոր աշխարհներ գտնել: Նա  
դուրս եկաւ Հայաստանից, անցաւ ամրող Եւրոպան եւ Սպա-  
նիայի վրայով հասաւ Ատլանտեան ովկիանոսի եզերքը»<sup>21</sup>: Ի  
հարկէ, ան ճամբայ ելած էր Գոլոմպոսի ճամբորդութենէն երեք  
տարի առաջ: Սէն-Մարթէնի, Պատկանեանի եւ Աճառեանի վար-  
կածը, «սակայն, չի հաստատում»<sup>22</sup>:

18

ՄԱՐՏԻՐՈՍ ԵՐԶՆԿԱԾԻ, ՅՈՎՃԱՆՆԵՍ ԱՊՐԱԿՈՒՆԵՑԻ, ՍՍՐԳԻՍ ԱԲԵ-  
ՂԱՅ, Ուղեգրութիւններ (հայ ուխտագիտացները Արեւմտեան ներոպայում),  
Երեւան, 2001, էջ 14 (աշխարհաբարի վերածում՝ Ա. ՄԱՂՈՅԵՍԵԱՆԻ): Այս  
փոքրածաւալ հասորը կը պարունակէ յիշեալ հեղինակներու ուղեգրու-  
թիւններուն աշխարհաբար եւ սպաներէն թարգմանութիւնները (Երզնկացի  
եւ Սարգիս Աբեղայ սպաներէն թարգմանութիւնները կատարուած են մեր  
կողմէ), Երզնկացիի բնագիրը տե՛ս Վ. ՅԱԿՈԲԵՍՆ, «Մարտիրոս Երզնկա-  
ցու ճանապարհորդական նորերը», Հայկական ՍՍՌ ԳԱ Տեղեկագիր, 6,  
1957, էջ 109.

19

J. A. DE SAINT-MARTIN, "Relation d'un voyage fait en Europe et dans l'Océan At-  
lantique, à la fin du quinzième siècle, sous le règne de Charles VIII, par Martyr,  
évêque d'Arzendjan, dans la grande Arménie", *Journal Asiatique*, décembre 1826, p.  
343-346: Սէն-Մարթէնի հետեւողութեամբ, նոյն ենթադրութիւնը կրկնած են  
նաև այլ հետազոտողներ. տե՛ս «Մարտիրոս եպիսկոպոսի Երզնկացոյ ու-  
ղեգրութիւն ի Սպանիա», Բազմավիշպ, 2-5, 1937, էջ 54. ԱՐԴԱԿ ԱԼՊՈՅԱ-  
ՃԵՍՆ, Պատմութիւն հայ գաղրականութեան, Բ. Հատոր, Գահիրէ, 1955, էջ  
635-637. ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՄԵԼՆ, Համառու ուրուագիծ հայ գաղրակայրե-  
րի պատմութեան, հ. 1, Երեւան, 1964, էջ 202.

20

Հմմտ. Հ. ԱՐՄԷՆ ՂԱԶԻԿԵՍՆ, Հայկական նոր մատենագիտութիւն եւ  
հանրագիտարան հայ կեանքի, հ. 1, Վենետիկ, 1912, էջ 1924:

21

ՀՐԱԶԵՆ. ԱՃԱՌԵՍՆ, Հայերէն անձնանունների բառարան, հ. 9., Պէտ-  
րութ, 1972, էջ 285:

22

Ա. ԱՍԼԱՆՆԵՍՆ, «Մարտիրոս Երզնկացի», Հայկական Սովետական Հանրա-  
գիտարան, հ. 7, Երեւան, 1981, էջ 346. Հմմտ. «Հայկական Համառու Հան-  
րագիտարան»ի անստորագիր հաստատումը, թէ կարծիքը «դեռևս չի հաս-

Գառնիկ Ստեփանեան Եղոնկացիի խառնախնթոր կենսագրութիւն մը գրած է, պնդելով, որ «Բիսկայեցի նաւորդների հետ դուրս է եկել երկարատեւ նաևապարհորդութեան, որը տեւել է մի քանի տարի: 70 օր անցկացրել է Ալլանտեան ովկիանոսի վրայ»: Անշուշտ, եթէ ովկիանոս եղած էր եօթանասուն օր, ուրեմն ճամբորդութիւնը «մի քանի տարի» չէր կրնար տեւել: Ան ուղեւորութիւնը 1488-1491 թուագրած է, հաւանաբար՝ Աճառեանի հետեւողութեամբ, եւ նշած, թէ Սէն-Մարթէնը զայն հրատարակած է «Ժուլիալ ազիաթիք»ի մէջ «1828 թ., Փրանսերէն թարգմանութեան հետ միասին» ու նոյնիսկ տուած է այս երկլեզու ենթալրեալ հրատարակութեան հայերէն բնագրի վերնագիրը՝ «Տեղեկութիւն ուղեւորութեանն զոր արար յնւրոպա եւ յԱլլանտեան ովկիանոսի ի վերջ հնգետասաներորդի դարու եւ առ թագաւորութեամբ կարողոսի ութերորդի՝ Մարտիրոս եպիսկոպոս Եղիշէ մեծ Հայո, գրեալ ի նմանէ ի հայ բարբառ եւ թարգմանեալ ի գաղղիականն»<sup>23</sup>: «Ժուլիալ Ազիաթիք»ը միայն Փրանսերէն թարգմանութիւնը կը պարունակէ, որ լոյս տեսած է Դեկտեմբեր 1826ի թիւին մէջ, թէեւ ճիշտ է, որ Սէն Մարթէն 1827ին հրատարակած է 80 էջնոց գրքոյկ մը Փրանսերէն առանձին թարգմանութեամբ, հայերէն բնագրին հետ միասին<sup>24</sup>:

Դար մը ետք, Սէն-Մարթէնի այս երկլեզու հրատարակութիւնը անգլիացի Հռչակաւոր վիպասան Սոմըրսէթ Մոհմի ուշադրութիւնը գրաւած է: Սպանիոյ նուիրուած իր «Տոն Ֆերնանդո» երկին աւարտական բաժնին մէջ, ան ամփոփած ու կարգ մը հատուածներու թարգմանութեամբ ներկայացուցած է Մարտիրոս Երզնկացիի թափառումները: Իր հետաքրքրութիւնը բացատրեցնեացիի թափառումները:

տատուել» («Մարտիրոս Երգնկացի», Հայկական Համառօտ Հանրապետա-  
ռան, հ. 3, էպոքան, 1999, էջ 629).

23 բան, հ. 3, Երեւան, 1992, 52

ԳԱՐԱԿԻ ՍՏԵՓԱՆԵԱՆ, Կենսագրական բառարան, հ. 2, Երեւան, 1981, էջ  
313-314.

<sup>24</sup> 313-314; ՀԱՅԻԿԵՆ, Հայկական նոր մատենագիտութիւն, էջ 1890, Այդ շնմու ՂԱԶԻԿԵՆ, Հայկական նոր մատենագիտութիւն, էջ 1890, Այդ առանձին հաստաբակութեան Փրանսէրէն թարգմանութեան վրայ հիմուսած է ԺԹ. դարու վերջը կատարուած սպանէրէն թարգմանութիւնը (Relación de un viaje por Europa con la peregrinación a Santiago de Galicia verificado a fines del siglo XV por Mártir, obispo de Arzenyan, traducción de Emilia Gayangos de Riaño, Madrid, 1897, p. 3):

լով, Մոհմ ըսած է, թէ հայ կրօնաւորի պատմութեան ներկայացումը ինքնանպատակ չէր»:

«Անձանօթ նաւապետին նառին համար է, զոր ան խօսեցաւ երբ ան [Մարտիրոսը] նանապարհատումս ուզեց, եւ կը տարուիմ մտածելու, որ հայ եպիսկոպոսը նոյնպէս հաւեած է զայն, քանի որ գիրքի շարադրանքին մէջ իր միակ յիշածն է: (...) Իմ կարծիքով, այնքան յաջող է, որքան Թուկիդիտէսի որեւէ մէկը որ տուած ըլլայ Յունաստանի նշանաւոր մարդոց որոնց պատմութիւնը գրած է: (...) Անոր խօսէրը հերոսական հնչեղութիւն ունին: (...) Ան ալ, անծանօթ նաւապետը, կրօնաւոր մըն էր, նուիրուած՝ արկածախնդրութեան, եւ ան ալ անվախ հոգի մը ունէր»<sup>25</sup>:

*Ռոպէր Կիւլպէնկեան հայ կրօնաւորը կոչած է «ճախող նախակարապետ Վասիօ տէ կամայի... արտօնուեցաւ բարձրանալու մեծ նաւու մը վրայ 80.000 քեռնաբարձութեամբ, որ նպատակ ունեէր նոր երկրամասեր գտնելու եւ ուր ոչ մէկ վաճառական կը գտնուէր, այլ միայն նաւային անձնակազմը եւ կրօնաւորներ»<sup>26</sup>:*

Վազգէն Յակոբեան շարք մը համոզիչ փաստերով հերքած է Սէն-Մարթէնի եւ Աճառեանի վարկածները, ճշտելով, որ 67 օրերու ծովային ճանապարհը բաւարար էր, որ իբերական թերակղզիի ատլանտեան բաժնի վրջանը կատարուէր:

Աւելի յանդուգն կարծիք մը կայ, որ կը փորձէ Մարտիրոս որ ուղղակի կապել Գոլոմպոսի երկրորդ արշաւանքին հետ: Բուն հեղինակին ծանօթ չենք, բայց անոր սկզբնական ջատադովներէն եղած է արճակագիր Վիգէն Խէջումեանը: Գեղարուեստա-վաւերագրական ակնարկի մը մէջ, ան պնդած է, որ Մարտիրոս Երգընկացի 25 Սեպտեմբեր 1493ին մեկնած է Գատիզի նաւահան-

<sup>25</sup> W. SOMERSET MAUGHAM, *Don Fernando, or Variations on Some Spanish Themes*, London Toronto, 1935, p. 267-268: Մարտիրոս Երգնկացիի նուիրուած էջերուն թարգմանութիւնը տե՛ս ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՆԵՍՆ, Պատկան քարգմանութեան, Երեւան, 2001, էջ 458-462.

<sup>26</sup> Ռոպէր Կիւլպէնկեան, Հայ-պորտուգալական յարաբերութիւններ, Երեւան, 1986, էջ 40.

<sup>27</sup> ՅԱԿՈԲԵԱՆ, «Մարտիրոս Երգնկացու», էջ 99-100.

գիստէն Գոլոմպոսի երկրորդ արշաւախումբի գլխաւոր (այսինքն, նոյնինքն Գոլոմպոսի) նաւուն մէջ, հասած է մինչեւ «Ճնդկաստան», այսինքն, նոր Աշխարհ, նկատած է, որ այդ չէր Հայատան հասնելու ճամբան ու վերադարձած է Գատիզ: Ապա Սեւելը և համնելով, ներկայացած է Սպանիոյ իզապէլ թագուհին ու հաշուետուութիւն տուած է, նախքան ճենովացի ծովակալին ժամանումը<sup>28</sup>: Խեջումեանի պճնազ ըդ այս պատմութիւնը զուտ մտացածին բնոյթ ունի, հաշուի առնելով այն պարզ փաստը, որ, ինչպէս տեսանք վերը, Մարտիրոսի խնդրոյ առարկայ նաւարկութիւնը կատարուած է Սպանիոյ հիւսիսը որպէս մեկնակէտ ունենալով, ու ի վերջոյ իր նաւը մտած է Անտալուզիա, ուր առաջին անգամ ըլլալով, առանց անունը տալու, հայ կրօնաւորը կը յիշ Գատիզի գոյութիւնը:

Կը թուի, թէ վ. Խեջումեանի կողքին, այլ հեղինակներ ալ, որոնց հետքը չենք կրցած գտնել, 1960ական թուականներու վերջը արծարծած էին այս հարցը։ Ինչպէս գրած էր 1970ին Լեռն Խաչիկեանը, «անպատճախանատու եւ աղմկարար յօդուածները, որ գրուեցին վերջերս այդ մասին, գիտութեան հետ առնչութիւն չունեն»<sup>29</sup>։

Բորիս Մկրտչեան վերաշարադրած է այս վարկածին մէկ տարբերակը, ըստ որուն Մարտիրոսը հանդիպած կ'ըլլայ Գոլոմպուսի երկրորդ արշաւախումբի 17 նաւերէն մէկուն նաւապետին (մէկնած՝ Հիւսիսային Սպանիայէն), որուն հետ ճամբայ ելած է. «(...) Բարեյացող հասնելով Կոլոմբոսի նաւատորմիդին եւ տեսնելով, որ իրենք եկել են ոչ այն Հնդկաստանը, որտեղից ինքը հեշտութեամբ կը դառնար Հայաստան, շուտափոյթ վերադառնում է Խսպանիա»<sup>30</sup>:

<sup>28</sup> Առաջին հրատարակությունը չենք կրցած ճշտել, բայց յետմահու արտատը-պումը (առանց աղբիւրի յիշատակութեան) տե՛ս Վիգէն ԽԵԶՈՒՄԵԱՆ, «Հայոց առաջին հրատարակությունը ծովով», Տիրակ, Հոկտեմբեր 1987, էջ 6-10:

<sup>29</sup> «Ճամփորդության ասավորություն» կազմակերպության կողմէն հայտարարված է Արքայի կողմէ՝ 1995 թվականի հունվարի 1-ին:

**Սակայն, Մկրտչեանի մէջբերած ապացոյցներով՝ «անիրատլանտեան երկրների յայտնագործմանն ունեցած նրա [Մարտիրոսի] մասնակցութեան հարցը մնում է չլուծուած»<sup>31</sup>: Աւելի ճշտ, լուծուած է յօդուտ անկարելիութեան, քանի որ եղածը ամբողջովին թէական փաստարկներու վրայ հիմնուած է:**

Աւելորդ չէ յիշատակել, որ այս ենթագրութեան հիմամբ, հայրենի արձակագիր Ազասի Այլազեան հեղինակած է իր «Սինէօր Մարտիրոսի արկածները» վէպը (1978), որմէ ներշնչուած է բեմադրիչ Վիգէն Զալդրանեանի «Զայն բարբառոյ...» (1991) շարժանկարը<sup>32</sup>:

### 3. ԱՌԱՍՊԵԼԱԽՆԱՌԻՆ ԶՐՈՅՑՆԵՐ

Երգնկացիէն մօտ գար մը ետք, Սարգիս անունով աբեղայ մը անոր հետքերէն ճամբորդելով Սպանիա հասած է: Իր ուղեղութիւնը «Ամերիկայի յայտնագործութիւնը վկայող անդրանիկ հայերէն աղրիւրն է»<sup>33</sup>: Ան ուշագրաւ տեղեկութիւններ ունի. Սեւիլլայի մէջ, 1590ի շուրջ, Սարգիս առասպեկլախառն պատումներ լսած էր Ամերիկայի հարաստութեան մասին.-

«Քաղաքի առջև մի մեծ գետ կայ: Խսպանիայի քագաւորը, որ նոր Հունատուստանը գտաւ, շատ նաւեր է կանգնեցրել: Տարեկան հինգ նաւ է գալիս, փող ու ոսկի են բերում: Դա այն ոսկին ու արծաթն է, որ ինքնիրեն է բուսնում. զարմանիք բան է: Շատ ճի, ջորի, կով, ոչ խար են մորքում, լէշը տանում են, գցում այնտեղ, ուր ոսկի ու արծաթ է բռնում: Այնտեղ մեծ մրջին է լինում, մեծութիւնը՝ շատ չափ: Մրջիւնները ոսկու միջից են ելնում, գնում են լէշն ուտելու: Երեք չորս հարիւր կտրին ճիաւոր գնում, մտնում են մէշը, վերուվար վազեցնում են ճիերը, ոսկին ու արծաթը մանրում, մինչեւ մրջիւնը գայ: Մրջիւնը լէշն ուտում ու դառնում, գնում է իր տեղը:

<sup>31</sup> Հմատ. անդ, էջ 28-30.

<sup>32</sup> «Սինէօր Մարտիրոսի ուխտագնացութիւնը», Արուեստ, 6, 1990, էջ 18:

<sup>33</sup> Ա.Վ.Ինս. Ա.Բ.ՄԵՍՆ. «V-XVII դդ. հայ-խսպանական պատմամշակութակի կարգի կապերի պատմութիւնից», Լրաբեր հասարակական գիտութիւնների, 8, 1990, էջ 38:

Տեսնում է՝ ոսկին ու արծաթը մանրած է: Մրջիւնը գործելու տեղ է պատրաստում, տանում է հեռու տեղ: Վերցնում են, տանում-լցնում նաև եւ բերում: Նախի մեծութիւնը տասներկու յարկաբաժին է, 14 տեղ առագաստ են պարզում: Մէջը եկեղեցի կայ, բանջարանոց, ջրհոր կայ՝ մէջը քարուկիր պատած, անձրեւ որ գալիս է, լցում է ջրհորի մէջ: Մսագործ կայ, կերպասավաճառ, 500 նաւազար կայ: Վեց ամսում գալիս-հասնում է Սիւիլիխ»<sup>34</sup>:

Նման հէքեաթաշունչ պատումներ կը չըջէին Եւրոպայի մէջ: Էլ Տորատոյի առասպելլը՝ ոսկեպատ քաղաքի մը եւ իր բնակիչներուն մասին, ամենածանօթ նմոշն է միայն: Սպանական աղբիւրներու քննութիւն մը թերեւս լրյա սիուէ Մարդիս աբեղացի հաղորդած այս զրոյցին ակունքին վրայ:

Գոյութիւն ունի նաեւ սպանական արխիւներէն բիսած զըրոյց մը, որ իր անսովորութեամբ ու տարողութեամբ հեռուները կը հասնի:

1519-1522ին, Ֆերնանտօ Մակելլանի աշխարհաշուրջ ճամբորդութենէն ետք, զոր իր մահուան հետեւանքով աւարտեց տեղակալը՝ Սեպասթիան Էլքանոն, ճանապարհը գտնուած էր: Արդէն կարելի էր ամերիկեան ցամաքամասը շրջանցնիլ եւ հասնիլ Արեւելեան Ասլիա՝ համեմներու եւ թանկագին մետաղներու բուն աղբիւրը, որ Մարքօ Փոլոյի ժամանակին հրապուրած էր Եւրոպան:

Այդ նկատառումով, Սպանիոյ թագաւոր Գարլոս Ա. (1516-1556) երկրի տնտեսական ծաւալումին սաստարելու եւ Փինանսական նոր աղբիւրներ ձեռք ձգելու նպատակով, կազմակերպեց ծովային մեծ արշաւներու շարք մը: Անոնցմէ մէկը՝ Կոնզալօ տէ Լուայայի գլխաւորութեամբ, 1525ին ճամբայ ելաւ Լա Գորունիայէն՝ Մակալանէսի հետքերէն ընթանալով, բայց աղէտալի կերպով վերջացաւ:

Նաւադնացութեան վերապրողներէն մէկը՝ Անտրէս աէ Ռուտանէթա, որ 1536ին կը վերադառնար Սպանիա եւ աւելի ուշ

<sup>34</sup>

Երգնացի եւ այլք, Ռուտեգրութիւններ, էջ 23: Բնագիրը տէ՛ս ԽՍ.ԶԻԿԵՍ.Ն, «Արգիս Արեղայի», էջ 143 (Համար. ԽՍ.ԶԻԿԵՍ.Ն, Աշխատութիւններ, էջ 310):

կրօնաւոր կը դառնար, իր տեղեկագրին մէջ նշած կ'ըլլայ, թէ ձափոնի եւ նոր Աշխարհի միջեւ շատ հարուստ չորս կղզիներու խումբ մը կար: Ինչպէս միշտ կը պատահի առասպելական հողամասերու պարագալին, կղզիներուն յստակ տեղադրութիւնը մնացած է անորոշ: Հստ Ուրտանեթայի, անոնք 35 եւ 40' հիւսիսային զուգահեռականներու միջեւ կը գտնուէին, իսկ երկայնութիւնը անկարելի էր ճշգրտել՝ փոթորկալից պայմաններու բերումով:

Սակայն, ըստ Հ. Անտրէս տէ Ակիռէի, որ 1571ին Փիլիպպ պեան կղզիներու գիւտը ընող արշաւանքին մաս կազմած էր, այդ տեղեկութիւնները կու գային փորթուկալցի նաւապետէ մը եւ 1571էն ետք է, որ Ուրտանեթա այդ տեղեկագիրը յղած է Փիլիպպոս Բ. թագաւորին (1556-1598): Ակիռէի նորթերը կորսուած են նաւաբեկումի մը ընթացքին եւ 1584-85ին ան յիշողութեամբ վերականգնած է զանոնք ու յղած՝ Մեքսիկոյի արքեպիսկոպոս եւ ժամանակաւոր փոխարքայ Փետրօ տէ Մոյա ի Գոնթրերասին:

Այս կղզիներուն իիտ բնակչութիւնը կազմուած էր, կ'ըսէ տեղեկագիրը, «շատ ներմակ եւ լաւ տրամադրուած մարդոցմէ, կեանքի լաւ մակարդակ ունեցող եւ մետախս ու բամպակէ նուրք զգեստներ հագուած, սիրալիր եւ շատ բարեմիտ մարդիկ, որոնց լեզուն չինարէնէ եւ նախոներէնէ տարրեր է եւ դիւրին ուսանելի (...):»<sup>35</sup>:

Ո՞րն էր այդ անյայտ կղզիներու յայտնագործութեան պատմութիւնը:-

«Փորբուկալեան նաւ մը Մալաբայէն դէպի ձափոնի կղզիները մեկնեցաւ եւ Գանքոնի մէջ չինական ապրամք բեցուց: Ձափոնի առջեւ հասնելով, արեւմուտքէն փորորիկ մը սկսաւ, այնքան հզօր, որ նաւը չկրցաւ այդ կղզիները հասնիլ: Ուր օր նաւարկեց առանց հող տեսնելու, քանի որ եղանակը շատ մուրք էր: Իններորդ օրը երկինքը մաքրուեցաւ եւ անոնք երկու մեծ կղզիներ տեսան: [Նաւը

<sup>35</sup> Վերաշրադրանքը տէ՛ս GIL, *Mitos y utopías*, p. 126:

<sup>36</sup> Բնագրային մէջբերումը տէ՛ս HENRY R. WAGNER, *Spanish Voyages to the Northwest Coast of America in the Sixteenth Century*, San Francisco, 1929, p. 136-137: <sup>37</sup> Տէ՛ս նաև ERIK DALHGREN, *Were the Hawaiian Islands Visited by the Spaniards Before Their Discovery by Captain Cook in 1778?*, New York, 1977, p. 67:

<sup>37</sup> GIL, *Mitos y leyendas*, p. 126. Wagner, *Spanish Voyages*, p. 137.

խարսխելէ ետք, բնակիչները շատ լաւ ընդունելութիւն ցոյց տուած էին եւ առաջարկած՝ առեւտուր ընել. Վ.Մ.]: Նաւապետը ասիկա հաղորդեց իր մարդոց եւ որոշեց նաւուն պաշտօնեան ուղարկել՝ ապրանքներու ցանկով, եւ երկու առեւտրականներ, մէկը՝ փորբուկալցի, եւ միւսը՝ Մալաքա ապրող հայ մը: Երկրին տիրակալը ընդունեցաւ զիրենի իր տան մէջ, որ մեծ ու լաւ կառուցուած էր, եւ լայնօրէն հիւրասիրեց: Նշաններէ հասկնալով, որ երկիրը հարուստ էր արծաթով եւ ուրիշ բաներով, ինչպէս մետաքս եւ հագուստ, պաշտօնեան եւ փորբուկալցի առեւտրականը նաւ վերադարձան՝ ապրանքները տուն մը բերելու համար, որ այդ նպատակով իրենց յատկացուած էր: Հայր երկրի տիրակալին հետ մնաց, լաւ հիւրասիրուելով, մինչեւ որ ապրանքները ցամաք հանուեցան եւ բազմաթիւ մարդիկ եկան՝ արծաթի մեծ քանակութեամբ: Երեսուն եւ քանի օրերու ընթացքին անոնի ծախեցին իրենց բոլոր ապրանքները, մեծ շահով, եւ բոլորը շատ հարուստ դարձան ու իրենց նաւը արծաթով բնոնաւորեցին: (...) Իրենց փոխանակումը վերջացնելէ ետք Մալաքա վերադարձան, "Արմենիոյի կղզիներ" ("Islas de Armenia") անունը տալով անոնց, ի պատի հայ առեւտրականին որ շատ յարգուած էր նաւու մարդոց կողմէ»<sup>38</sup>:

Անորոշութիւնները չեն պակսիր այս պատումին մէջ, ուր կղզիներու տեղադրութիւնը կիսատ է: Ո՞չ նաւապետին եւ ոչ ալ նաւուն անունները ծանօթ են: Բայց հայ վաճառականի մը ներկայութիւնը Փորթուկալի նաւու մը վրայ բնաւ անսովոր չէր: Ժ. դարու երկայնքին, փորթուկալեան սկզբնաղբիւրները տարբեր գործառնութիւններու հետ կապուած շուրջ տասնեակ մը հայեր կը յիշեն յականէ-յանուանէ՝ Փորթուկալի, Պարսից ծոցի, Եթովպիոյ թէ, մանաւանդ, Հնդկաստանի մէջ<sup>39</sup>: Այդ դարուն Մալաքա (Մալէզիոյ թերակղզի) ապրող հայ առեւտրականի մը դէպի Ճափոն երթեւեկելը անսովոր չէր:

<sup>38</sup> WAGNER, *Spanish Voyages*, p. 137. ամփոփումը տե՛ս Dahlgren, *Were the Hawaiian Islands*, p. 67.

<sup>39</sup> Տե՛ս ԿիհիԼՊէնկեսն, Հայ-պորտուգալական, էջ 46-53.

Հաւանական է որ այս «հոչակաւոր հայու կղզին» փորթուկալցի նաւապետ Տիոլո տէ Ֆրէժթասի ձափոնի յայտնագործութենէն բխած ըլլայ եւ, հետեւաբար, փորթուկալցիներուն ծանօթ պէտք է եղած ըլլայ: Սակայն, ԺԶ. դարու փորթուկալեան քարտէսներէն ո՛չ մէկը կը յիշէ զայն<sup>40</sup>: Սպանացի պատմաբան Խուան Խիլ փորձած է Ուրտանեթայի վկայութիւնը կապէլ 1522ին վրիպակով Անվերս տպուած Արմենիկային հետ, դիտել տալով, որ ԺԶ. դարու վերջերը Արմենիկան ո՛չ թէ Ատլանտեան, այլ՝ Խաղաղական ովկիանոսին մէջ կը փնտռուէր<sup>41</sup>: Սակայն, «Արմենիոյի կղզի»ի աղբիւրը 1496ի ճամբորդական զրոյցը չի թուիր ըլլալ: Արդարեւ, վերջինս պարզ նաւարկութիւն մըն էր, որ յանդած է յայտնագործութեան մը, եւ ուր հայերու հետքը տպագրական վրիպակէ մը կը բխի: Տասնամեակներ ետք, թատերաբեմը ո՛չ միայն Ատլանտեանէն Խաղաղական փոխադրուած է, իսկ երկու ովկիանոսներու տարբերութիւնը գիտակցուած էր, այլեւ նորագիւտ հողերուն անուանումը փորթուկալեան նաւուն մէջ ճամբորդող հայ առեւտրականի մը հետ կապուած էր: Ուրտանեթա իր ուղեւորութեան ժամանակ լսած պատմութիւն մը կը թուի մէջբերած կամ յերիւրած ըլլալ:

Կէս դար ետք, այս կղզիներուն հմայքը նոր ճամբորդներ հրապուրեց: Այսպէս, 1584ին սպանացի նաւորդ Ֆրանսիսքօ Կալին Զինաստան զրկուեցաւ Փետրօ տէ Մոյայի կողմէ՝ երկու երկիրներու միջեւ նոր ճանապարհներ բանալու առաքելութեամբ:  
29 Յուլիսին, փորթուկալեան Մակառ նաւահանգիստէն մէկնելով, Կալի հետեւեցաւ չինացի նաւորդի մը ցուցմունքին, որուն համաձայն, այդ քաղաքէն 700 լիո (league) հեռաւորութեամբ կը դղիներ կային, որոնց բնակիչները ոսկեփոշի, բամպակէ զգեստներ եւ աղի ձուկ կը ծախէին: «Իր պատմութենէն հասկցայ, թէ անոնք որոշ ուղղութեամբ մը կը գտնուի կի՞ն. ան զանոնք Արմենիա կոչեց ու ես զանոնք գտայ չինացի նաւորդի նշած տեղէն ո՛չ հեռու», նշեց Կալի արքեպիսկոպոս Մոյային տուած իր զեկոյցին մէջ<sup>42</sup>:

<sup>40</sup> ՏԵ՛՛ DAHLGREN, Were the Hawaiian Islands, 67. Wagner, Spanish Voyages, p. 360:

<sup>41</sup> ՏԵ՛՛ GIL, Mitos y utopías, p. 127:

<sup>42</sup> DAHLGREN, Were the Hawaiian Islands, p. 46. Wagner, Spanish Voyages, p. 134-135.

Խիլ այս անունը նկատած է Arménicaի եւ Armenianioի խաչաձեւում՝ <sup>43</sup> մը: Աւելի հաւանական է, որ փորթուկալական ինքնուրոյն անուանում մը ըլլայ, մանաւանդ որ չինացի նաւորդը Փորթուկալի պատկանող գաղութի մը մէջ կ'ապրէր:

Միւս կողմէ, Կալիի զեկոյցը հոլանտերէն հրատարակուած է 1595ին՝ Հիւկէն վան Լինշտէնի կողմէ։ Հոլանտերէն այս թարգմանութիւնը որոշ տարբերութիւններ ունի փորթուկալերէն բնագրէն եւ ի միջի այլոց՝ կղզիներուն Արտենիա անունը բացակայէ։

**Շուէտացի** պատմաբան էրիք Տալկրէնի համաձայն, այս  
հաղորդումը շատ շփոթ է, հաւանաբար սխալ հասկացողութեան  
մը բերումով, թէ Կալի իրապէս տեսած է նաւորդին մատնանը-  
շած կղզիները<sup>44</sup>: Այս տեսակէտը կ'ամրապնդուի այն փաստով, որ  
Կալի իր գիւտէն զատ որեւէ ձեւով չէ նկարագրած կղզիներուն  
հասնիլը եւ հոն գործ ունենալը:

Կալիի պատմութիւնները եւ բերած ապրանքները -որոնք, ի հարկէ, որեւէ այլ տեղէ կրնային բերուիլ- բաւարար եղան, որ Մոյա շահագրգռուուէր եւ 1585ին կրկին զինքը Արեւմտեան Խաղաղական զրկէր, որպէսզի «սահմանէր Ճափոնի ցամաքամար, Սրմենիկոյի կղզիները (islas del Arménico) եւ բոլոր անոնք, որոնց մէ լուր ու տեղեկութիւն ըլլար Հարաւային ծովուն մէջ, եւ նոր Սպանիոյ ծովեզերքին դիմաց»<sup>45</sup>: Մեքսիկոյի փոխարքայ Վիլյամանիքէն այսպէս կը գեկուցէր 1586ին Փիլիպպոս Բ-ին:

Կալի մեռած էր տարի մը առաջ Փիլիպպեան կղզիներուն մէջ՝ իր առաքելութեան սկզբը։ Իր յաջորդը՝ Փետրօ տէ Ունա- մունօ, փորձեց գործը ամբողջացնել, սակայն ձախողութեան մատ- նուեղաւ, ինչպէս կը գեկուցէր փոխարքային 1587ին.-

«Կիրակի ժամեւելք Օգոստոսի գիշերը ճանապարհ ին-  
կանի դեպի Արմենիո կոչուած կղզիները (Isla de Armenia),  
որ ըստ որոշ քարտեսներու կը գտնուի[ն] Rica de Plata ա-  
նունով յիշուած կղզին ժամ լիո հեռու, եւ իրարու հետ  
հիւսիսարեւմուտք-հարաւարեւելք ուղղութեան վրայ են՝

<sup>43</sup> GIL, *Mitos y utopías*, p. 12.

<sup>44</sup> DAHLGREN. *Were the Hawaiian Islands*, p. 47.

<sup>45</sup> GIL, *Mitos y utopías*, p. 130. DAHLGREN, *Were the Hawaiian Islands*, p. 68.

34' և 35' եւ մէկ երրորդ զուգահեռականի վրայ: Եւ նոյն ամսուն Զորեքշաբթի խանվեցին հասանք հոն եւ փորձեցինք կարելի զգուշութեամբ զանոնք նշմարել, բայց կարելի չեղաւ: Կը հասկցուի, որ գոյութիւն ունենալու չեն»<sup>46</sup>:

Այս կղզիներուն մասին ցարդ յայտնի սպանական վերջին տեղեկութիւնը 1602էն է, երբ Փիլիպպոս Գ. (1598-1621) Փիլիպպեաններու կառավարիչին կը հրամայէր փորձառու անձերու հետ խորհրդակցիլ՝ «Արմենիոյի կղզի»ն (“Isla de Armenia”) գրաւելու յարմարութեան մասին»<sup>47</sup>:

Աւելի ուշ, երբ սպանացիները այլեւս լքած էին Խաղաղական ովկիանոսի մէջ իրենց ծաւալումի կամ յայտնադործումի ծրագիրները, կապուած՝ կայսերական իրենց հզօրութեան աստիճանական անկումին, հոլանտացիները բռնեցին անոնց տեղը: 1635ին, առեւտրական գործակալ մը՝ Վիլլեմ Վերսթեկէն, Պաթաւիոյ (այժմու Ճաքարթա) ընդհանուր կառավարիչին զեկոյց մը առաքած էր՝ Ճափոնէն դէպի արեւելք կղզիներու գոյութեան եւ ենթադրեալ հարստութիւններու մասին: Վերջապէս, 1639ին, կառավարիչը երկու նաւորդներու՝ Մաթիս Քուասատի եւ Ապէլ Թասմանի, յանձնարարեց Ուկեայ կղզիի փնտուտուքը՝ Ճափոնէն դէպի արեւելք 400 մղոնի հեռաւորութեամբ, 37.5 զուգահեռականի վրայ, իսկ անկէ վար ուրիշ կղզիներու որոնումը, որոնց շարքին՝ «Արմենիերի» (Armeneti) կղզիները: Վերջինները՝ ի հարկէ, արդէն ծանօթ Islas de Armenia էին<sup>48</sup>: Այս արշաւանքը աղէտալի կերպով վերջացաւ: Աւելի ուշ, 1642ին, Թասման իր անունը կրող Թասմանիոյ կղզիներու յայտնագործողը պիտի ըլլար:

«Արմենիօ կղզիները» յիշող ու մեզի հասած ամենահին քարտէսը կապրիէլ Թաթոնի գործն է (1600) եւ ներկայիս Բրիտանական թանգարանը կը գտնուի: Կալիի եւ Ռւնամունոյի գոր-

<sup>46</sup> WAGNER, *Spanish Voyages*, p. 141-142. GIL, *Mitos y mitopías*, p. 130: Ուսումնասիրութեան այս բաժինը աւարտելէ ետք, հանդիպեցանք Կալիի ճամբորդութիւններու հայերէն համառօտ ակնարկի մը, ուր կղզիները սակայն կոչուած են «Հայկական կղզիներ» (առ' ՅՈՎԼԱՆՆԱՆՑ Գ. ՊԱՊէՍԵԱՆ, Հայկականք, Ֆրեզո, 1998, էջ 263-265).

<sup>47</sup> WAGNER, *Spanish Voyages*, p. 178.

<sup>48</sup> DAHLGREN, *Were the Hawaiian Islands*, p. 75.

ծածած սպանական քարտէսները կորսուած են<sup>49</sup>: Գոյութիւն ունի նաեւ այլավէս անծանօթ Անթոնիօ Սանչէսի 1641ի քարտէսը, որ Լիզպոնի Ազգային Գրադարանը կը պահուի եւ հրատարակուած է Տալկրէնի կողմէ<sup>50</sup>:

Աւելորդ չէ նշել, որ ըստ լրագրական յօդուածի մը, «Գալիֆորնիոյ մասին գրուած իին գիրքերէն մէկուն մէջ ակնարկութիւն կայ Armenian Islands-ի մասին, եւ կղզիներու նկարագրութենէն երեւան կ'ելլէ, որ խօսքը Հառայեան կղզեխումբին մասին է»<sup>51</sup>: Դժբախտաբար, չենք կրցած գտնել այդ «իին գիրքը», եթէ գոյութիւն ունի, ոչ ալ կղզիներու պատմութեան նույիրուած որեւէ աշխատութեան մէջ հանդիպած ենք նման վարկածի մը:

#### 4. ԺԵ. ԴԱՐՈՒ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵՐԿ ՄԸ ԵՒ ՀԱՅԵՐԸ

**ԺԵ.** Դարու սպանական փիլիսոփայութեան ամէնէն կարկառուն անունը եղած է Անթոնիօ տէ Կեւարա (1480-1545), Փրանսիսկեան կրօնաւոր մը: Ան քառասուն տարեկանին արդէն նշանաւոր հռետոր, գրագէտ եւ մարդասէր մըն էր, երբ 1521ին Գարլոս Ա. թագաւորի (Գերմանիոյ Գարլոս Ե. կայսր՝ 1519-1556) կողմէ արքունական քարոզիչ կը նշանակուէր: Այնուհետեւ, ան նաեւ եղած է քրոնիկագիր եւ կայսեր ճառագրող: 1529ին, Կուատիքսի, իսկ 1537ին՝ Մոնտոնիէտոյի առաջնորդ նշանակուած է, սակայն պահած է իր սերտ կապը Գարլոս Ե.ի հետ:

Կեւարայի հիմնական գաղափարներէն մէկը եղած է, որ Սպանական կայսրութիւնը պէտք է հանդիսանար իր ժողովուրդին բարօրութիւնը փնտող եւ ո՛չ թէ հարատահարող կայսրութիւն մը: Անոնց շարքին, նաեւ Ամերիկայի մէջ արդէն ջարդի եւ կեղեքումի ենթարկուող բնիկները: Կրօնաւոր փիլիսոփան հեղինակած է «Գանուրի գիւղացի»ին եւ Մարկոս Արելիոսի

49

WAGNER, *Spanish Voyages*, p. 360.

50

DAHLGREN, *The Discovery*, p. 178.

51

«Հայկական անուններ հեռաւոր երկիրներու մէջ», Զարթօնք, 13 Օգոստոս  
1955, էջ 2: Անշուշտ, Hawai բառի ծագումը “hay” կամ “ha’ay” բառէն, որ  
առաջարկուած է այս անսորդագիր յօդուածին մէջ, գիտական որեւէ հիմ-  
նաւորում չունի:

Երկխօսութիւն մը, ուր գիւղութեամբ կարելի է նոյնացնել հռոմէացի կայսրը Գարլոս Ե.ին, իսկ դանութեան շրջանի գիւղացիները՝ նոր Աշխարհի բնիկներուն հետ:

Իր մարդասիրութիւնը լաւագոյնս կը բնորոշուի «Արքունիքի արհամարհանք եւ Գիւղի փառարանանք» (1539) գործն հետեւեալ մէջբերումով.-

«Եթէ որեւէ բանի մէջ, որքան չնչին որ ըլլար, գոհացում գտնեինք, ինն եւ ոչ այլուր մեր դրախտը կը զետեղինք: Եթէ ապրինք ինչպէս կ'ապրինք, այնքան անբաւական, պիտի ուզէինք փորձել ի՞նչ կը նշանակէ թագաւոր ըլլալ, ի՞նչ կը նշանակէ ասպետ ըլլալ, ի՞նչ կը նշանակէ մշակ կամ նոյնիսկ ինպիտի ըլլալ. ի վերջոյ, ամէն ինչ փորձելէ ետք, դիւրին պիտի չըլլար որոշել ո՞ր մէկը այդ վիճակներէն պիտի ընտրուէր: Ով որ ինելագար է որեւէ բանով կը գոհանայ, բայց ով որ ինելացի է դիւրութեամբ չի համարձակիր կամ չի վճռեր, որովհետեւ, եթէ ստորին վիճակի մէջ աղքատութիւնը շատ անտանելի է, նաեւ բարձր վիճակի մէջ հարստութիւնը շատ կասկածելի է»<sup>52</sup>:

Կեւարայի համբաւը շուտով գլած-անցած է Սպանական կայսրութեան տիրոյթները: Ըստ հաշուարկներու, ժ. 2. եւ ժ. 3. դարերուն իր գործերը ամբողջ Եւրոպայի մէջ աւելի քան 600 անգամ հրատարակուած են:

Այս երկերուն շարքին է 1529ի «Իշխաններու ժամացոյց կամ Մարկոս Աւրելիոսի ոսկեայ գիրքը» երկը, ուր զանազան ակնարկութիւններ կան նաեւ հայերու մասին՝ երկու գլուխներու մէջ: Այդ հատուածները հեղինակին կողմէ քաղուած են յունա-հռոմէական երեւութապէս վաւերական աղքիւրներէ, որոնք, որքան կրցած ենք պարզել, իրականութեան մէջ գոյութիւն չունին<sup>53</sup>:

<sup>52</sup> Մէջբերումը տե՛ս [www.filosofia.org/guevara.htm](http://www.filosofia.org/guevara.htm).

<sup>53</sup> Մարկոս Աւրելիոսի վերագրուամին կեղծիքը մեծ իրարանցում պատճառած է Եւրոպայի մէջ երբ 1558ին լրաց տեսած են հռոմէացի կայսեր բուն «Խորիքրդածութիւնները»ը ("Guevara, Antonio de", Encyclopaedia Britannica, vol. 5, Chicago, 1987, p. 545):

**Ա. գիրքի Դ. գլուխին մէջ, կը խօսուի քրիստոնէութեան գերազանցութեան մասին՝ ճշմարիտ Աստուծոյ ճանաչողութեան մէջ, որ կը հակադրուի հիներու բազմաստուածութեան։ Մտորեւ կու տանք մեզ հետաքրքրող բաժինը.-**

«Բոլոր իմաստուններուն առջեւ պիտի համարձակիմ ըսել, եւ պիտի չմերժեն բոլոր անոնք, որոնք հեքանոս էին երեկ ու հեքանոս են այսօր, թէ անհամեմատ մեծ էր թերեւ ձեռքով պաշտած ու հնարած աստուածներու ամբոխը, քան գրաւած ու սեփականած թագաւորութիւններն ու գաւառները։ Որովհետեւ այնքան խելագարութեան հասան հին բանաստեղծները, որ իրենց գրութիւններուն մէջ յանդգնեցան ըսել, թէ երկրի մը աստուածները մահացու թշնամի էին ուրիշ գաւառի։ Այսպէս, աւելի թշնամութիւն ունեին Տրովադայի աստուածները Հռոմի հանդէպ, քան Յունաստանի իշխանութիւնները Տրովադայի հանդէպ։ Ի՞նչ քան էր տեսնել, թէ որքան յարգանքով ասորեստացիները թէլ աստուածը կը պաշտէին, եգիպտացիները՝ Ապիս աստուածը, քաղդէացիները՝ Շատակեր Վիշապը, փարաւոնները՝ Ռակեայ Արանը, պաղեստինցիները՝ Բեհեղզերուդը, հռոմէացիները՝ Իւպիտերը, պենները (penos)՝ Մարսը, կորնթացիները՝ Ապոլոնը, արարները՝ Ասքարոռը, արգոսցիները՝ Արեւը, ակայացիները՝ Լուսինը, սիստոնցիները՝ Պելֆեկորը, ամոնացիները՝ Պալիմը, հնդիկները՝ Բաքոսը, լակեդեմոնացիները՝ Օսիկեսը, մակեդոնացիները՝ Մերկուրիոսը, եփեսիացիները՝ Դիանան, յոյները՝ Յունոսը, հայերը՝ Liberօն, տրովադացիները՝ Վեստալը, լատինները՝ Յեպրուան, տարենտացիները՝ Կերեսը, հռոդոսցիները՝ Եանոսը, ըստ Ապոլոնիոս Թիանացիի։ Եւ աւելի՞ն, մեզ աւելի զարմացնողը այն է, որ շատ անգամ իրարու հետ կը կոռուէին ո՛չ այնքան թագաւորութիւններու տիրապետութեան, որքան որ եթէ մէկուն աստուածները աւելի լաւ ու գերազանց էին քան միւսինը. որովհետեւ կ'երեւակայէին, որ եթէ իրենց աս-

տուածները հզօր չեին, ժողովուրդները աղքատ, հալածուած եւ դժբախտ կ'ըլլային»<sup>54</sup>:

Այս ցանկագրումը -որ այլապէս անծանօթ է բանասիրութեան<sup>55</sup> - մասնաւոր աղբիւրագիտական արժէք չունի, ինչպէս կարելի է դիւրաւ նկատել: Քանի մը ճգրիտ բացառութիւններով, եւ չհաշուելով որոշ աղաւաղած պարագաներ, դիցանունները առնուած են հոռմէական պանթէոնէն եւ յարմարցուած՝ տուեալ ժողովուրդի իրական կամ ենթադրեալ աստուածութեան մը: Հայերու պարագային, սակայն, մեր ծանօթութեան սահմաններուն մէջ լատիներէն *Liber* բառը («ազատ») չի թուիր ունենալ որեւէ ծանօթ յարաբերութիւն<sup>56</sup>, եթէ բացառենք թէական կարելիութիւնը, որ Արամազդ աստուծոյ («զմենդն եւ զարին Արամազդ», ըստ Ագաթանգեղոսի)<sup>57</sup> ցարդ չվկայուած մակդիր մը ըլլայ:

Նոյն գլուխին շարունակութեան մէջ, Կեւարա կը պատմէ (ըստ ոմն Պուլիոնի “De dessolatione regnorum orientalium”ին), որ հոռմէացի Աղրիանոս կայսեր դէմ ապստամբող առաջին նահանգը Պաղեստինը եղած է: Կայսեր կողմէ առաքուած բանակը՝ Յուլիոս Սեւերոս հրամանատարի գլխաւորութեամբ, սարսափելի ջարդով մը վերջ տուած է ապստամբութեան:-

«Պաղեստինի այս պատերազմէն ետք, ապա ալաններու եւ հայերու միջեւ աւելի ահաւոր պատերազմ մը սկսաւ,

<sup>54</sup> *Obras Completas de Fray Antonio de Guevara*, vol. II, Madrid, 1994, p. 83 (ընդգծումը մերն է):

<sup>55</sup> Ապոլոնիոս Թիանացին ապրած է Ք.Ե. Ա. դարուն, դարձած՝ առասպելական հերոս մը ու նմանցուած՝ Քրիստոնի իր մասին դրած է Ֆիլոստրատոսը, բայց իրմէ որեւէ երկ յայտնի չէ (“Apollonius of Tyana”, *Encyclopaedia Britannica*, vol. 1, Chicago, 1987, p. 425):

<sup>56</sup> Անցողակի նշենք, որ Կաթողիկէ Եկեղեցին կը յիշէ հայագդի Ս. Լիբերիոսը (Ե. դար), հայկական անունով՝ Կիրակոս (ԲԱՆՁԻՆԵԱՆ, Հայազգի գործիչներ, էջ 407), որու պաշտամունքը, սակայն, սկսած է Ժ. դարուն եւ խորդին մէջ կրնայ բխած ըլլալ կրօնաւոր դարձած Կիրիկոյ երեք թագաւորներու պարագային (Խուբէն Բ., Հեթում Ա. եւ Հեթում Բ.), քանի որ Լիբերիոսը «Հայոց քագաւորի զաւակ» էր (տե՛ս REGINALD GRÉGOIRE, “Saint Liborio – Ancône”, dans Claude Mutafian (ed.), *Roma-Armenia*, Rome, 1999, p. 244):

<sup>57</sup> AGATHANGELOS, *History of the Armenians*, translation and commentary by Robert Thomson, Albany, 1976, p. 76 (Հայերէն բնագիր՝ անգլերէն հանդիպադիր թարգմանութեամբ):

որովհետեւ թագաւորութիւններու եւ նահանգներու մէջ շատեր կը տեսնեն գործերու եւ աղէտներու սկիզբը, իսկ ֆիշերը՝ վերջն ու դարմանը։ Այս պատերազմին առիթը եղաւ, որ երբ մէկն ու միւսը Ողիմպու լերան տօներուն գացած էին, իրարու հետ վիճէին թէ ո՞վ աւելի լաւ աստուածներ ուներ, եւ մէկուն պնդումով ու միւսին ընդդիմութեամբ, տօները վերջացած եւ իրենց երկիրը վերադարձած, այնքան պատերազմներ ըրին, որ իրենց աստուածներուն պատիհին պատրուակով, ֆիչ մնաց որ այդ երկու թագաւորութիւններուն յուշը կորսուէր, որովհետեւ, եթէ ուզենք ուշադիր ըլլալ, պիսի գտնենք որ շատ փոքրիկ խնդիրներէ ամէնէն նշանաւոր պատերազմները տեղի ունեցան։ Հելիոս Ալքրիանոս կայսրը դրկեց վերոյիշեալ զօրավար Յուլիոս Սեւերոսը՝ ալաններու եւ հայերու միջեւ պատերազմին վերջ տալու, իրամայելով որ խաղաղութիւն չուզողները պատերազմով հետապնդէր, որովհետեւ խառնակիչ մարդիկ արդարօրէն արժանի են կործանելու։ Ի վերջոյ, Յուլիոս Սեւերոս այնքան նարարիկ եղաւ, որ առանց կոհիւի ձեռնարկելու բոլորն ալ բարեկամացուց, ինչ որ ոչ պակաս ուրախալի էր կայսեր համար որքան նպաստաւոր՝ թագաւորութեան, որովհետեւ այնքան փառքի արժանի է հողին խաղաղօրէն տիրող զօրավարը որքան զայն պատերազմով գրաւողը։ Խաղաղութիւնը կնքուեցաւ պայման դնելով, որ ալանները հայերու աստուածները որդեգրէին, իսկ հայերը՝ ալաններու աստուածները, եւ երբ որ մարդիկ զիրար գրկէին ու հաշտուէին Ծերակոյտին մէջ, աստուածները գրկուէին ու հաշտուէին տաճարին մէջ։ Այնքան ունայն էր ունայնամտութիւնը հիմներուն եւ այնքան կոյր՝ կուրութիւնը մահկանացուներուն, եւ այնքան ենթակայ էին դիւական խորհուրդներուն, որ այնպէս ինչպէս հիմա յաւիտենական իմաստութիւնը դիւրութեամբ նշմարիտ մարդ մը կ'արարէ, նոյնքան դիւրութեամբ ունայն մարդ մը չաստուած մը կը ստեղծէր, որովհետեւ սպարտացինները կը կարծէին, որ մարդիկ նուազ հզօր չէին՝ աստուածներ ստեղծելու, քան աստուածները՝ մարդեր արարելու»<sup>58</sup>։

<sup>58</sup> Obras Completas, p. 84-85.

Այս աղբիւրին վաւերականութիւնն ալ խնդրական է. ինչ-պէս նշուած է, Կեւարա «մարդ մըն է, որ այն աստիճանին կը հեռանայ իր սեփական ենթակայականութենէն, որ իր ամենախոր մտածումները երբեմն կը վերագրէ այլ փիլիսոփաներու, որոնք մերթ նոյնիսկ իր իսկ կողմէ հնարուած են»<sup>59</sup>: Պատմական տուեալներով յայտնի է, որ երբեք հայերն ու ալանները նըման երկարատեւ պատերազմ չեն մղած, ո՛չ ալ, ի հարկէ, հաւաքաբար մասնակցած են Ողիմպիականներուն, քանի որ «բարբարոս», իմա՞ «ոչ-յոյն էին: Սակայն, այս հաղորդումին մէջ ճիշտ է, որ Աղրիանոս կայսեր ժամանակ՝ 132 թուականին, հրեաները Պաղեստինի մէջ հականումէական ապստամբութեան վերջին, ձախող փորձը կատարեցին, որմէ ետք վտարուեցան շրջանէն: Երուսաղէմը քանդուեցաւ ու վերակոչուեցաւ էլիա Գափիթոլինա: Հայրանական բախումը կրնայ արձագանդ ըլլալ Բ. դարուն տեղի ունեցած ալանական որեւէ յարձակումի, որ սակայն սկզբնաղբիւրներուն անյայտ է:

Բ. գիրքի Դ. գլուխին մէջ, Կեւարա կ'անդրադառնայ հին ժողովուրդներու ամուսնական սովորութիւններուն՝ թէ՝ կին ընտրելու եւ թէ հարսանիք կատարելու: Հայերու պարագային, կը գրէ հետեւեալը:-

«Ստրաբոն՝ “De situ orbis”ի, եւ Սենեկա՝ նամակի մը մէջ, կ'ըսեն, թէ լիտիացիները եւ հայերը սովորութիւնը ունեին իրենց դուստրերը նաւահանգիստներն ու ծովեզերքը դրկել՝ իրենց ամուսնութիւնը ձեռք ճգելու, իրենց սեփական մարմինները ծախելով օտարականներուն. այսպէս, ամուսնանալ ուզողները նախ պէտք է ծախէին իրենց կուսութիւնը»<sup>60</sup>:

Թէեւ Ստրաբոնի յիշեալ երկը անծանօթ է<sup>61</sup>, ասիկա ազատ վերամշակում մը կը թուի Ստրաբոնի «Աշխարհագրութեան» այն հաղորդումին, ըստ որուն հայ ազնուականները իրենց աղջիկները «սրբազն պունկութեան» կը նուիրէին Մեծ Հայքի Ե-

<sup>59</sup> Տե՛ս [www.filosofia.org/guevara.htm](http://www.filosofia.org/guevara.htm) (ընդդժումը մերն է):

<sup>60</sup> Obras Completas, p. 365.

<sup>61</sup> Հմման. “STRABO”, Encyclopaedia Britannica, vol. 11, Chicago, 1987, p. 296-297:

կեղեաց գաւառոի Անահիտի տաճարին: Նոյն սովորութիւնը, ըստ Հերոդոտոսի, գոյութիւն ունէր լիտիացիներու մօտ<sup>62</sup>:

Միւս տեղեկութիւնն ալ վաւերական հիմք մը կը թուի ու նենալ: Իբրեւ աղբիւր ընդունելով «Դեկամերոն»ի նշանաւոր հեղինակ՝ Պոքքաչչիոյի «De nuptiis antiquorum» երկին տեղեկութիւնները<sup>63</sup>, Կեւարա կը շարադրէ որոշ ժողովուրդներու (կիմպրեր, տեւտոններ, հայեր, էլամացիներ, նումիտացիներ, դակիացիներ, քրակիացիներ, սկիւրացիներ, եւայլն) հարսանեկան առվորութիւններ, որոնց մասին կը գրէ «դատապարտելու եւ ծաղրելու համար, որովհետեւ գրագետները ումանց սխալները գրի կ'առնեն ոչ այլ պատճառով, քան այլոց նշանաւութիւնները աւելի լաւ հանձնալու համար» եւ կ'աւելցնէ, թէ «հայերը օրենք ունեին, որ այրը իր կնոջ ազ ականջը կտրէր, իսկ կինը՝ տղամարդուն ձախ ականջը, ինչ որ կատարուելէ եսք, կին ու ամուսին կը յայտարարուէին»<sup>64</sup>: Արդի արեւելահայերու «ականջ կտրել» արտայայտութիւնը, որպէս հոմանիշ «ամուսնանալ»ու<sup>65</sup>, ցոյց կու տայ, որ այս տարօրինակ սովորութիւնը Պոքքաչչիոյի միապական երեւակայութեան արդիւնք չէր:

##### 5. Լեհոն և լուսավաճառի ժամանակներ

ԺԵ. դարուն, որոշ սպանացի ազնուականներ կը վկայակոչէին Հետոն Ե. Լուսինեանի ժառանգորդութիւն մը: Այսպէս, Մայիս 4, 1622ին, Փերուի փոխարքայութեան մայրաքաղաք Լիմայի մէջ Հաւատաքննութեան ատեանը հրամայած է, լիովին ոչ-բացայայտ պատճառներով, խարոյկի մէջ այրել Փետրօ Օվանտօ տէ Մեխիայի աշխատութիւնը՝ «Ազնուականութեան Օվանտականը», որ հրատարակուած էր 1620ին: Միայն մէկ օրինակ փրկուած է

<sup>62</sup> Տե՛ս Լեհուն Գ. ԽԱԶԵՐԵՍՆ. Հայոց ազգային դիցարանը. Կլինտէլ, 2001,  
էջ 129-130.

63 Այդ երկը յիշատակուած է Պոքքաչչիոյի մանրակրկիս կենսագրութեան մէջ (տե՛ս "BOCCACCIO, GIOVANNI", *Encyclopaedia Britannica*, vol. 2, Chicago, 1987, p. 309-311):

<sup>64</sup> 1987, p. 309-311).  
*Obras Completas*, p. 367: "Romper" բառը (բառացիօրէն՝ «պատուլ») թարգմանած էնք «կտրել»:

<sup>65</sup> Ամս ամք «Գորկու»:  
ԱՇԽՍ ՍՈՒՔԻԱՄԵԱՆ, Հայոց լեզուի հոմանիշների բառարան, Երևան,  
1967, էջ 21.

այս հրկիզումէն, որ ներկայիս կը պահուի Մատրիտի Պատմութեան Արքայական Ակադեմիային մէջ: Սպանական Լէոն մականունին մասին խօսելով, Օվանոս տէ Մեխիս կ'արձանագրէր:

«Անտալոսիացի ուրիշ Լէոններ կան, այս ասպետներէն ժամանակով շատ աւելի մօտ, որոնք կը պնդեն, թէ Հայատանի Լեռն թագաւորի ապօրինի մէկ զաւկին շառաւիդ են, որուն կատիլիոյ Խուան Ա. թագաւորը Անտուխար քաղաքը յանձնեց 1383 թուականին, եւ որոնց զինանշանը ոսկեայ դաշտի մէջ թագակիր կարմիր առիւծ մընէ, որ շրջանակուած է չորս Ա-ով, եւ չորս ոսկեայ ՌՌ-ով կարմիր խորքի վրայ»<sup>66</sup>:

Լեռն Ե. թագաւորը առնուազն կի անունով ապօրինի զաւակ մը ունէր, որ վերջին անդամ կ'երեւի 1421ին<sup>67</sup>: Օվանոս, ըստ երեւոյթին, կապած է անտալուսեան քաղաքը ենթադրեալ սպանացի զաւակի մը, բայց որքան յայտնի է, Լեռն երբէք այցելած չէ Անտուխարը, որու տէրը եղած էր՝ Մատրիտի եւ Վիլլառէալի կողքին:

## 6. ԳԱՏԻԶԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ

ԺԶ. դարու վերջէն, Արեւմտեան Եւրոպայի գաղութները դէպի նոր Աշխարհ բնական միջնորդ պիտի ըլլային: 1660ին, սպանական Գատիզ շահաստանը այցելած վաճառական Զաքարիա Ագուլեցին իր օրագրութեան մէջ կ'արձանագրէր, թէ «դարցեալ Ժէյգիդունի նաւերն կալիս կու բառնան, կալիս կու դադարկացնեն. այլ տեղ չկայ. այս քաղաքս իսպանօլի այ, մեծ կղզի

<sup>66</sup> PEDRO OVANDO DE MEXÍA, *La Ovandina de la nobleza*, Lima, 1620, p. 240 (*մէջբերումը տե՛ս* NARCISO BINAYAN (h.), "Notas para la prehistoria de las comunidades armenias", en VARTAN MATIOSSIAN (ed.), *Los armenios en América del Sur. Primeras Jornadas de Estudio*, Buenos Aires, 1991, p. 14).

<sup>67</sup> W.H. RÜDT-COLLENBERG, *The Rupenides, Hethumides and Lusignans. The Structure of the Armeno-Cilician Dynasties*, Paris, 1963, p. 77, որ հակած է ընդունելու Լեռն Ե-ի կտակին մէջ յիշուած Սոյց ասպետ Ստեփանը որպէս երկրորդ ապօրինի զաւակ մը (հմտ. CYRIL TOUMANOFF, *Manuel de généalogie et de chronologie pour l'histoire de la Caucاسie chrétienne*, Rome, 1976, 323): Մերկարծիքով, կտակին բնադիրը նման մեկնաբանութիւն մը չ'արտօներ:

Է»<sup>68</sup>: *Օրագրութեան մէջ այլեւս չհանդիպող ժեյզիդունի բառը, հաւանաբար, նոր ջուղայեցիներու Ենգիդունիի տարբերակ մըն էր. Ժ. դարուն, Գատիզը ամերիկեան առեւտուրի մենաշնորհը ունէր եւ բնական է, որ յիշեալ նաւերը ապրանք բեռցնէին եւ ի- ջեցնէին «Կալիս»էն:*

*Արդարեւ, նոր ջուղայեցի մանկավարժ Կոստանդին Զուղայեցին, ցարդ անտիպ իր «Աշխարհաժողով գիրք»ին մէջ, «Ենգի- դունի» («Նոր Աշխարհ») անունով յիշած է Ամերիկան:*

*Նոր Աշխարհը անծանօթ չէր հեռաւոր Նոր Զուղայի գա- դութին, ինչպէս ցոյց կու տայ Կոստանդին Զուղայեցիի «Աշ- խարհաժողով գիրք»ը (1687), ուր ան իր աշակերտներուն կ'ու- սուցանէր առեւտրական գիտելիքներ: Ան նաեւ տեղեկութիւններ կու տար կշիռներու, չափերու, դրամներու եւ առեւտրական կա- նոններու մասին, որոնք կը կիրարկուէին այն քաղաքներն ու եր- կիրները, ուր նոր ջուղայեցիները մուտք կը գործէին: Կոստան- դին ցանկագրած է այդ վայրերը. Արեւմուտքի մէջ կը յիշուին.-*

(...) Մսինա, Ալիկոննա, Վանատիկ, Ալաման, Ջենեւա, Մառ- սիլա եւ Ֆուանգսա, Լնկիթէո, Ամստերդամ եւ Տանձկա, Ասպանիա եւ Ենգիդունի երկիրը<sup>69</sup>:

*Աւանդաբար կը կարծուի, որ հայերը Գատիպ հաստա- տուած են ԺԶ. դարու սկիզբը<sup>70</sup>: Սակայն, ըստ քաղաքային տո- մարներուն, անոնց ներկայութիւնը 1664ին կը սկսի: Այդ թուակա- նին, Մկրտիչ որդի Յովհաննու արդէն առեւտրական կապեր ու- նէր «Նոր Հնդիկք»ի հետ<sup>72</sup>: Մեծաւ մասսամբ կաթողիկէ, անոնք անդամակցեցան Ս. Մարիամ եկեղեցիին կից Յիսուս Նազովը-*

68 Զաքարիա Ագուեցու օրագրութիւնը, Երեւան, 1938, էջ 16.

69 Մէջբերումը տե՛ս ՅԱՐԻԹԻԹԻՒՆ Տէ՛ր ՅՈՎՃԱՆԵՍՆ, Պատմութիւն նոր Զուղայի, Թէ՛րան, 1980, էջ 175 (ընդգծումը մերն է): Թուականը եւ մա- տեանին անունը տե՛ս «Կոստանդին Զուղայեցի», Հայկական Սովետական Հանրապիտարան, հ. 5, Երեւան, 1979, էջ 615. Բովանդակութեան մասին, տե՛ս ՌԱՖԱՅԵԼ ԽԵՆԱՆԵՍՆ, Նոր գրական հայերէնը XVII-XVIII դդ., Ե- րեւան, 1979, էջ 42-45.

70 Հմատ. ՄԵՍՐՈՊ ԱՐՔ. ԱՇՃԵՍՆ, Հանդիպումներ, Նիւ Եռք, 1993, էջ 138.

71 HIPÓLITO SANCHO DE SOPRANIS, "Los armenios en Cádiz", *Sefarad*, XIV, 1954, p. 296-299.

72 Հ. ՂԵՒՈՆԴ ԱԼԻՇԱՆ, Սիսական, ՎԵՆԵԹԻԿ, 1893, էջ 471.

ցիկ եղբայրութեան, որ մատուռ մը ունէր, եւ անոր ի նպաստ նուէրներ կատարեցին։ Այդ մատրան հոլանտական խճանկարներուն մեծ մասը նուիրած էին 1670-71ին երեք եղբայրներ՝ Դաւութ, Պողոս եւ Յակոբ, որոնք շարք մը արձանագրութիւններ ձգած են սալիկներուն՝ եւ եկեղեցւոյ մուտքի օրհնեալ ջուրի սեղանին վրայ։ Օրհնարանը կ'ըսէ.-

«Այս է Յիշատակ Զուրայեցի  
Զաքարի Ռիդի, Դաւութին, Պողոսին  
եւ Յակոբին, Թվն ՌՃ... Իթ կալիս  
David Zucar 1670».

Իսկ խճանկարներէն մէկուն արձանագրութիւնը կ'ըսէ.-  
“David y Jácome

y Paulus de Zúcar  
de Nación

Armenio”<sup>73</sup>.

«Զուրայ»ը ենթադրել տուած է, որ ընտանեկան մականունը Շաքարեան ըլլար (սպ. azúcar «շաքար»)<sup>74</sup>, մինչ «Զաքարի որդի»ն նաեւ հաւանական կը դարձնէ, որ այդ մականունը Զաքարեան եղած ըլլայ<sup>75</sup>։

Գաղութի անդամները գլխաւորաբար արեւելեան ապրանքներու ներածողներ էին<sup>76</sup>։ Բայց, ըստ երեւոյթին, այլ տեղեր հայերը վաշխառութեամբ զբաղած էին, ինչ որ ժողովրդային դժգոհութեան պատճառ եղաւ։ Գարլու Բ. Թագաւորը (1665-1700) Փետրուար 26, 1684ին հրովարտակ մը հրապարակեց՝ հայերու վըտարումը հրահանգելով.-

«Կը հրամայէ թագաւորը, Տէրը մեր, որ մեր արքունիքին եւ այս թագաւորութեանց որեւէ այլ ժաղաքի, գիւղի եւ վայրի մէջ գտնուող բոլոր հայերը անոնցմէ դուրս գան՝ այս հրովարտակին հրապարակումէն վեց ամիս ետք, եւ

<sup>73</sup> ԱՇՃԵԱՆ, Հանդիպումներ, էջ 143,

<sup>74</sup> ԱՐՍՄԵԱՆ, «V-XVII դդ. հայ-իսպանական», էջ 39,

<sup>75</sup> ԱՇՃԵԱՆ, Հանդիպումներ, էջ 140. NARCISO BINAYAN CARMONA, *Entre el pasado y el futuro: los armenios en la Argentina*, Buenos Aires, 1996, p. 54:

<sup>76</sup> ՏԷ՛՛ ԱԼԻՇԱՆ, Սիսական, էջ 458,

որ յիշեալ վեց ամիսներուն ընթացքին կարենան ազատօքեն ծախել իրենց ունեցած ապրանքները...»<sup>77</sup>:

Հոս կ'արժէ յիշատակել վկայակոչել սպանացի վկայի մը՝ Փետրո տէ Նորիէկայի կարծիքը Գատիզի Հայերուն մասին, բանաձեւուած՝ 1699ին, Լիմայի մէջ (Փերու), նոտարի Հարցումին դիմաց.-

«Փոքր հասակէն ծանօթացած է հայ ազգի անդամները եւ այդ ամբողջ քաղաքի եւ թագաւորութեան բնակչներուն շարքին անոնք ճանչցուած էին որպէս քրիստոնեայ, կաթողիկէ, հռոմէացի եւ շատ արժանապատիւ, եւ թէ միշտ պարկեշտ գործերով զրադաց էին եւ առաջնակարգ համարում ունէին վարկերու եւ ապրանքներու պարգային, եւ թէ հակառակը երբեք չէր իմացած կամ լը-սած»<sup>78</sup>:

Գատիզի Հայերը, Յիսուս Նազովրեցի եղբայրութեան իրենց նուիրումը որպէս բարի վարուց վկայագիր բերելով, դիմեցին արքային՝ եղբայրութեան ղեկավարներու, տեղական առաջնորդի եւ կառավարիչի զօրակցութեամբ, որպէսզի այս ծանր փորձանքէն բացառուէին: Դիմումը ընդունուեցաւ եւ Յունուար 23, 1685ին նոր հրովարտակ մը հրապարակուեցաւ: Որպէս երախտագիտութեան նշան, անոնք որոշեցին եղբայրութեան ի նպաստ տարեկան նուիրատուութիւն մը ընել՝ Գատիզի մաքսատունէն մտած ապրանքի ամէն ծրարի դիմաց մէկ փեսօ վճարելով: Փաստաթուղթը 12 հոգի ստորագրեց, որոնց շարքին էր վերոյիշեալ Զաքարի որդի Յակոբը (Jácome de Zúcar): Ահա ցանկը.- Jácome de Zúcar, Gregorio de Uxan, Juan de Atiman, Juan Bautista de Toros, Pablo de Tateo, Juan de Zacarías, Geremías de Archi, Carlos de Pirrat, Diego de Lázaro, Safori de Achar, Lázaro Algabéque, Juan Bautista Jácome<sup>79</sup>: Հ. Ղեւոնդ Ալիշանի կողմէ Գատիզի կապակցութեամբ յիշուած որոշ անուններ համեմատելի են ցանկին մէջ նշուածներուն հետ: Այսպէս, 1664ին՝ Մկրտիչ Յովհաննէս (Juan Bautista de

<sup>77</sup> SOPRANIS, "Los armenios", p. 304-305.

<sup>78</sup> BINAYAN CARMONA, *Entre el pasado*, p. 60.

<sup>79</sup> Բնագիրը սե՛ս idem, p. 309-313:

Toros կամ Juan Bautista Jácome), 1685ին՝ Գրիգոր Ոսկան (Gregorio de Uxan), 1685ին՝ Յովհաննէս որդի Զաքարիայ (Juan de Zacarías)<sup>80</sup>:

Դեկտեմբեր 1728ին Գատիգէն մեկնած նաւ մը Ռւրուկուայ եւ Արժանթին ժամանած առաջին հայը փոխադրած է: Երբ նաւը Հասարակածէն անցաւ, մեծ տօնախմբութիւն մը եղաւ եւ ճամբորդներն ու անձնակազմը փրկագին պէտք է վճարէին «Գիծի նախագահին» (Նեպտոն աստուծոյ), այլապէս՝ պարանի մը կապուած բարձրագոյն կայմէն ջուր կը նետուէին: Ֆրա Գայեթանօ Գաթանէօ պատմած է, թէ նախագահը «աւելի քարձր տուգանքի մը դատապարտեց նաւուն տնտեսը, որ շատ գէր հայ մըն էր, տաքութենէն շատ տառապող, որովհետեւ կուրծքը քաց ներկայացած էր, ինչ որ յարգանքի պակաս համարեցին»<sup>81</sup>: Նաւը Մոնթէվիտէօ ժամանեց Ապրիլ 9, 1729ին, իսկ Պուէնոս Այրէս՝ Ապրիլ 19ին: Տնտեսին անունն ու ճակատագիրը անյայտ են:

Ռոպերթ Հիւսն նշած է, թէ «տասներկու հայ գաղքականներով նաւ մը Գատիգէն (Սպանիա) Պուէնոս Այրէս ժամանեց 1728ին»<sup>82</sup>: Իր աղքիւրը Պինայեանի անգլերէն յօդուած մըն է, ուր կը յիշուին տնտեսը, եւ, թիւրիմացաբար, այդ ենթադրեալ տասներկու հայերը, որոնք իբրեւ թէ «Գարլոս Բ. քագաւորին խնդրագիր մը ներկայացնուցին՝ նոր Աշխարհ հաստատուելու իրաւունքին համար»<sup>83</sup>: Նման պնդում չկայ հեղինակի սպաններէն հատորներուն մէջ եւ կ'ենթագրենք, որ անանուն թարգմանիչին մէկ սխալն է: Պինայեան որեւէ ճշտում չէ կատարած: Միւս կողմէ, Հիւսն չէ անդրադարձած, որ Գարլոս Բ. թագաւորած է 1685-1700ին եւ, նոյնիսկ եթէ պահ մը ընդունէինք, որ այդ դիմումը 1700ին ներկայացուած էր, անտրամաբանական

<sup>80</sup> ԱԼԻՇԱՆ, Սիսական, էջ 458.

<sup>81</sup> Buenos Aires y Córdoba en 1729 según cartas de los padres C. Cattáneo y C. Gervasoni S.J., Buenos Aires, 1941, p. 52 (ընդգծումը մերն է): Տե՛ս նաև ԲԻՆԱՅԱՆ, *La colectividad*, p. 15.

<sup>82</sup> ROBERT HEWSEN, *Armenia. A Historical Atlas*, Chicago, 2001, p. 274: Հմմտ-ԱՄՊԵՏ ՄԱՆՃԻԿԵՍՆ, «Հայերը՝ Արժամթինի առաջին վերաբնակիչներէն. Ալբա կրասիայի և Քորրիկներէսի համայնքները», Ժամանակ, 15 Մարտ 2002, էջ 3.

<sup>83</sup> NARCISO BINAYAN, “Armenians in Argentina”, *Ararat*, Autumn 1984, p. 24.

Էր ակնկալել, որ 12 հայերը 28 տարի պիտի սպասէին՝ Ամերիկա ճամբորդելու համար:

## 7. ՀԱՅԵՐԸ ԿՐԻՆԼԸՆՏԻ ՄԵՋ

Հայ գաղթականութեան տարածումը աշխարհի չորս ծագերուն յաճախակի անակնկալներ կը ստեղծէ:

Այսպէս, հայերը ենթադրաբար գտնուած էին նաեւ Հիւսիսային Ամերիկայի ծայր հիւսիսի Կրինլընտ կղզին, որ ժարուն նորվեկիացիներու կողմէ գաղութացուած էր: Արդարեւ, Ժ. դարու սպանական աղբիւր մը հետաքրքիր տեղեկութիւն մը հաղորդած է անորոշ թուականի մը հայոց Կրինլընտ գտնուած ըլլալու եւ նորվեկիացիներու դէպի Մեքսիկօ եւ Կեդրոնական Ամերիկա ենթադրական տեղաշարժի մասին: Հայր Կրեկորիս Կարսիս կը գրէր հետեւեալը 1729ին..-

«Գլաուտիօ Քրիստոֆերսեն (Claudio Christoffersen) կը պատմէ որ հայերը՝ փոքրորիկէ մը հալածուած եւ Հիւսիսային ովկիանոսը ինկած, Կրինլընտ հասան, ուրկէ անցան նորվեկիա՝ Հիւսիսային ծովու ժայռերու բնակիչ դառնալով: Այս ենթադրութեամբ, հաւանական կը քուի, որ նորվեկիացները Հնդիկը (Indias) բնակեցնէին՝ Կրինլընտէն մինչեւ նոր Մեքսիկօ եւ աւելի անդին իշնելով, եւ հասնելով մինչեւ Փանամայի պարանոցը»<sup>84</sup>:

Կարսիայի աղբիւրը Ժ. դարու հին դանիերէն հատոր մընէ, ուր հայերուն վերաբերող հետեւեալ տողերը կան..-

«Այս [մարդիկ] թէ՝ տրամարանութիւն եւ թէ դատողութիւն ստացած էին, եւ իրենց ժողովուրդը Հայաստանէն դուրս առաջնորդած էին՝ իրն ժամանակներուն այս հողերը [Կրինլընտը. Վ.Մ.] գրաւելու համար»<sup>85</sup>:

<sup>84</sup> BINAYAN, *La colectividad*, p. 13.

<sup>85</sup> CLAUS KRISTOFFERSEN LYSKANDER, *Die Grónlandske Chronica*, Copenhague, 1608, p. 21: Ահա բնագիրը՝ “Diss’(e) giffuit bod” Raad och Effue och fordsit Folk aff Armenien nid Besatte de Lande: fordom tid” (“These [people] had been given both judgment and faculties, and led his people out of Armenia here to occupy the lands in old times”, translated by Aksel Hanes, Uppsala University): Թարգ-

Յայտնի չէ, թէ այս տեղեկութիւնը ինչպէ՞ս անցած է սպանական միջավայրին։ Հստ Պինայեանի, ան կրնայ վերաբերի կամ Զրհեղեղին ետք աշխարհի վերաբնակեցումին եւ կամ աւելի նոր շրջանի նաւարկողներու<sup>86</sup>։ Վերջինը մեր կարծիքով աւելի հաւաստի է՝ ըստ համաժիրի, եւ չափազանց շահեկան պիտի ըլլար, եթէ անշուշտ պատմական հիմք ունենայ. Կրինլընտի ժդարու նորվեկեան գաղութները տեւած են մինչեւ ժԵ. դարու սկիզբը<sup>87</sup>։

## 8. ՍՊԱՆԱՑԻ ՑԻՍՈՒՄԵԱՆ ՄԸ ԵՒ ՀԱՅԵՐԵՆԸ

ԺԹ. դարու սպանական լուսաւորական շարժումի կարեւոր դէմքերէն մէկը եղած է Ցիսուսեան միաբանութեան անդամներէն Հ. Լորենսօ Հերվաս ի Փանտուրո (1735-1809)<sup>88</sup>։ Ան միաբանութեան շարքերը մտած է 1746ին եւ մինչեւ 1767 զբաղած է դասախոսական աշխատաքներով։ Ալքալա տէ Հենարէս, Գասերէս, Մատրիտ եւ Մուրսիա քաղաքներուն մէջ։ 1767ին, Գարլու Գ. թագաւորը Ցիսուսեանները վտարած է իր բոլոր տիրոյթններէն, հետեւաբար Հերվաս ստիպուած է տարագրուելու։ Իր միաբանակիցներէն շատերուն նման, ան ապաստան գտած է Իտալիա, ուր հաստատուած է Ֆորլի, Չեզենա եւ հուսկ՝ Հռոմ, 1775էն։ Կարճատեւ կերպով վերադարձած է Սպանիա, վտարումի հրովարտակի մասնակի յետս կոչումին պատճառով (1798-1802), բայց 1802ին կրկին տարագրուած է Հռոմ, ուր Պիոս Է. Պապը զինքը Քուիրինալէ գրադարանապետ նշանակած է։ Այս պաշտօնը վարած է մինչեւ իր մահը։

մանութիւնը մեզի փոխանցուած է Արծուի Բախչինեանի կողմէ (անձնական նամակ, Երեւան, 11 Յունիս 1997)։

<sup>86</sup> BINAYAN CARMONA, *Entre el pasado*, p. 54: Պինայեան տպած է այս էջին պատճէնը, որ ցարդ մնացած էր չթարգմանուած։

<sup>87</sup> DAVID QUINN, *North America From Earliest Discovery to First Settlements. The Norse Voyages to 1612*, New York-London, 1977, p. 22-35.

<sup>88</sup> Կեանքին ու գործին մասին, տե՛ս MARISA LÓPEZ GONZÁLEZ MONTERO DE ESPINOSA, *Lorenzo Hervás y Panduro: el gran olvidado de la ilustración española*, Madrid, 1994, p. 41-42։ Այս ուսումնասէրին վրայ մեր ուշադրութիւնը հրաւիրած է Պինայեանի հակիրճ ակնարկութիւնը (BINAYAN CARMONA, *Entre el pasado*, p. 61)։

*Սպանացի կրօնաւորը շատ բեղուն հեղինակ մը եղած է:* Խոտալիոյ մէջ, հրատարակած է 21 հասորնոց «Տիեզերքի գաղափարը» (“Idea dell’Universo che contiene la storia della vita dell’uomo, elementi cosmografici, viaggio estatico al mondo planetario, e storia della terra”), 1778-1787ին: *Մարդ էակը համապարփակ ներկայացնող նուիրուած այս հանրագիտարանը հինգ հատոր տրամադրած է ժողովուրդներու եւ լեզուներու ուսումնասիրութեան:* Հոս կը բերենք այս հատորներուն ցանկը:-

*Հատոր Ճի.- «Ցուցակ ծանօթ լեզուներու եւ ծանօթութիւն՝ անոնց ազգակցութեան եւ այլազանութեան».*

*Հատոր Ճ՛լ.- «Ուսումն լեզուներու ծագումի, կազմաւորումի, մեթենականութեան եւ ներդաշնակութեան».*

*Հատոր ՃԹ.- «Ազգերու թուարանութիւն եւ ժամանակի բաժանումը արեւելցիներու մօտ».*

*Հատոր Ի.- «Բազմալեզու բառացուցակ, աւելի քան 150 լեզուներու մասին ներածութիւններով».*

*Հատոր ԻԱ.- «Լեզուներու գործնական ձեռնարկ, ներածութիւններով, եւ կիրակնօրեայ աղօթ-ֆներու ժողովածու աւելի քան երեք հարիւր լեզուներով»<sup>89</sup>:*

1789ին ան սկսած է այս հսկայական աշխատութիւնը թարգմանել սպաներէնի՝ անջատ հատորներով: Հրատարակած է նաև սպաներէն լեզուով ուրիշ հատորներ՝ «Մոլորակային աշխարհի հրաշալի նանապարհորդութիւն» (1793-1794), «Պարսելոնայի Արակոնի թագաւորութեան դիւանի նկարագրութիւն» (1801), «Ֆրանսական Ցեղափոխութեան պատճառները» (1807), եւայլն:

Իր «Ցուցակ ծանօթ լեզուներու»ն, որ վեց հատորով սպաներէն լոյս տեսած է (1800-1805), իրեն արժած է «Բանասիրու-

<sup>89</sup> Այս հատորին մէջ հրատարակած է Տէրունական Աղօթքը Հայերէնով՝ հինգ տարբեր տառադարձութիւններով, քաղուած՝ տարբեր աղբիւրներէ (LORENZO HERVÁS Y PANDURO, *Saggio pratico delle lingue*, Cesena, 1787, p. 172-174): Դժբախտաբար, ի տարբերութիւն թրքերէնին կամ վրացերէնին, օրինակ, ուրեմն քերականական մեկնութիւն կատարած չէ:

թեան Հօր» վերադիրը<sup>90</sup>. այս տիտանական աշխատանքը կ'ընդգրու կէր աշխարհի բոլոր ծանօթ լեզուները: Կ'արժէ նշել, որ այս վեցհատորեակը միայն իտալերէն «Գաղափար տիեզերքի»ի Ժէ. Հատորի ոչ-ամբողջական թարգմանութիւնն էր:

Ինչպէս կը գրէ Մարիսա Մոնթերօ տէ Էսիլինոսա, Յիսուսեան կրօնաւորը հաւաքած էր մեծաթիւ տուեալներ աշխարհի տարբեր տեղերէ իտալիա հաւաքուած բազմաթիւ միաբանակիցներէ, ինչպէս եւ գրաւոր աղբիւրներէ:- «Այս ուսումնասիրութեան մէջ ան կ'որոնէ տարրեր լեզուներու ծագումը եւ աննեց ազգագրական կապը, ժամանակի ընթացքին լեզուի անփոփոխելիութիւնը կը պաշտպանէ եւ կը հետեւի կաթողիկէ ուղղափառութեան, պնդելով, որ լեզուներու զանազանումը Բարելոնի աշտարակի ստեղծումէն կու գայ»<sup>91</sup>:

«Ցուցակ»ին երկրորդ հատորը նույիրուած է Ասիոյ, Հընդկաց եւ Խաղաղական ովկիանոսներու լեզուներուն: Եօթներորդ գլուխը՝ ՚Վանդրադառնայ կովկասեան լեզուներուն՝ «Վրացերէն, կողքերէն, լազերէն, աբազմերէն կամ աւասերէն, ալաներէն (կամ լիզդերէն, աղուաներէն, դաշտաներէն) եւ հայերէն»<sup>92</sup>:

Խօսելով Վրաստանի դասական՝ իբերիա անուանումին մասին, «զոր ի զուր կը փորձեն շփոթել [Սպանիոյ] էպրօ գետի իրերուս լատիներէն անունին հետ», Հերվաս կը յայտնէ այն կարծիքը, թէ անոր ծագումը հայկական է (հայ. վրացի, իվերիացի, Վրաստան, Խվերիա) ու անկէ անցած է յոյներուն.-

«Հայերուն կողմէ Վրաստանի եւ վրացիներուն տրուած յիշեալ այդ անունները հայերէն լեզուով որեւէ իմաստ չունին, ինչպէս ըսած է ինծի բարեկամս՝ պարոն Կրեկորի Պարինանթի (կոչուած Պաղինանթի՝ Հռոմ քաղաքին մէջ), ազգով վրացի եւ հայերէնի դասատու Հաւատասիիոն Վարժարանին մէջ: Պարոն Պարինանթիի հետ խորհրդակցած եմ ներկայ գլուխի վերաբերեալ բոլոր

<sup>90</sup> BINAYAN CARMONA, *Entre el pasado y el futuro*, p. 61.

<sup>91</sup> MEDINA DE ESPINOSA, Lorenzo Hervás y Panduro, p. 61:

<sup>92</sup> LORENZO HERVÁS Y PANDURO, *Catálogo de las lenguas de las naciones conocidas y numeración, división y clases de éstas según la diversidad de sus idiomas y dialectos*, vol. II, Madrid, 1801, p. 307-336: Այսուհետեւ, այս երկէն բոլոր մէջբերումներուն էջաթիւերը պիտի յիշենք շարադրանքին մէջ:

հարցերուս մասին, եւ ան դիտել տուած է, որ հայերէնի մէջ ե եւ ո գիրերը դիւրաւ կը շփոթուին, եւ թէ վրացի, իվերիացի անունները Վերօ կամ Պերօ անունէն կրնան գալ, որ Վրաստանի ինչ-որ հին հերոսի մը անունը ըլլալու է, որովհետեւ այս երկրամասին մէջ շատ մարդիկ Պերօ անունը ունին» (Եջ 310-311):

**Կը թուի,** թէ Հերպաս առաջինն է կամ առնուազն՝ առաջիններէն, որ իրերիա երկրանունի հայկական ծագումը առաջարկած է: Եւ ի հերքումն յիշեալ վրացի ուսումնասէրին պնդումին, քանի մը տասնամեակ ետք, Փրանսացի հայագէտ Մարի-Ֆելիսի-թէ Պրոսէն պիտի տար հայերէն ստուգաբանութիւն մը ի վերոյ, որմէ Վիրք<sup>93</sup>:

Հերպաս լայնօրէն օգտուած է Մովսէս Խորենացիի «Պատմութիւն Հայոց»ի լատիներէն թարգմանութենէն (Լոնտոն, 1786) ու հետեւած իրէն՝ հայկական ու վրացական գիրերու գիւտի կապակցութեամբ:-

«Ան երկարօրէն կը պատմէ, թէ ինչպէս եւ ե՞րբ հնարուեցան այն գիրերը, զորս վրացիներ եւ հայեր ներկայիս կը գործածեն իրենց սրբազն եւ եկեղեցական գիրերուն մէջ: Վրացիները խուծուրի (այսինքն, “երիցական”, խուծեխի՝ “երէց”) կը կոչեն Ե. դարուն Ս. Մեսրոպի կողմէ հնարուած այս գիրերը, որովհետեւ զանոնէ կը գործածեն միայն կրօնիքի վերաբերեալ գիրքերը գրելու համար: (...) Հայերը եւս երկու տարատեսակ այրութեններ ունին. անոնցմէ մէկը հնարուեցաւ Ս. Մեսրոպի կողմէ եւ կը կոչուի բոլորգիր, եւ հին ժամանակ միայն կրօնական գիրքերուն մէջ գործածուեցաւ, իսկ ներկայիս բոլոր տպագիրներուն մէջ կը գործածուի: Իսկ միւս այրութենը կը կոչուի նոտրգիր եւ կը գործածուի ձեռագիր գիրներուն մէջ» (Եջ 317):

Հետեւելով Խորենացիին, Հերպաս չէ անդրադարձած միայն, թէ Մեսրոպի Մաշտոցի հնարած վրացական այբուբենը քանի մը դար ետք գործածութենէ պիտի ելլէր: Ճիշտ չէ, ինչպէս գիր-

<sup>93</sup> Հմատ. Վ. ՀԱՆՈՎԵՐ. ՍԱՐԳՍՅԱՆ, Ուրարտական քաղաքակրթութիւնը եւ քասկերի նախահայրենիքի հարցը, Երևան, 1998, էջ 94.

տենք, «երկու» այբուբեններ տեսնել բոլորդիր եւ նոտրգիր տառատեսակներուն մէջ այբբենական հիմքը մէկ էր, միայն տառատեսակը կը տարբերէ՞ք:

Այնուհետեւ, դարձեալ կը վկայակոչէ Խորենացին, ըսելու համար, թէ մաշտոցեան գիւտը տեղի ունեցած է պարսից Հայաստանի մէջ յունարէն. լեզուի եւ գիրի գործածութեան արգիւլումին պատճառով, եւ թէ ըստ Թիֆլիսի (Կաթողիկէ) արքեպիսկոպոս Գերպ. Ստեփան Աւթանտիլի ձեռագիր մէկ աշխատութեան, «վրացիները իրենց լեզուին բարգմանեցին Աստուածաշունչն ու յանարէն աղօթամատեանները 570 թուականին շուրջ»: Այդ նոյն ձեռագրին հիմամբ, սպանացի գիտնականը Ս. Նինոսի քարոզչութիւնը եւ վրացիներու դարձը կը պատմէ, վրացական գիրերու գիւտը, վրացական Աստուածաշունչի տպագրութիւնը եւ վրաց իշխաններու ծագումը կը նկարագրէ: Ան նոյնպէս կը բացատրէ հայկական եւ վրացական եկեղեցիներու բաժանումի պարագաները (էջ 317-322):

Վերադառնալով վրացերէնին, Հերվաս կը նշէ, թէ խօսակցական լեզուն աւելի կը նմանի դասական վրացերէնին, քան սպաներէնը՝ լատիներէնին, «ինչ որ յստակօրէն ցոյց կու տայ, որ իին լեզուն է, քիչ մը խաթարուած» (էջ 321): Հոս պէտք է յեշել, թէ ան կը հետեւէր լեզուներու անփոփոխելիութեան տեսութեան, որ բոլոր շեղումները «խաթարուածներ» եւ «ձեւազեղծումներ» կը նկատէր: Ան կ'աւելցնէ, թէ «վրացիներու արդի լեզուն մէջ թրթերէն ու հայերէն բառեր կան, որովհետեւ Վրաստանը Հայաստանի հետ սահմանակից է, եւ անոր մէկ մասը բուրքին ենթակայ եղած է, բայց այս բառերը քիչ են եւ վրացիներէ կը գործածուին ըստ իրենց լեզուի ձեւերուն: Կը բաւէ բաղդատել Մանիոյի վրացերէն քերականութիւնը եւ Փաօլինի վրացերէն բառացուցակը՝ Վիլիոռի քերականութեան եւ բառացուցակին, ու կոզմաս Գարպոնիանոյի թրթերէն քերականութեան հետ, յստակօրէն տեսնելու համար, որ բառերու եւ ձեւերու տեսակետէն, վրացերէնը բոլորովին կը տարրերի հայերէնէն ու թրթերէնէն, որ թաթարական բարբառ է» (անդ): Այսպէսով, ան կը հերքէ իր նախապէս մէջբերած Կիյոմ Փոսթէլի կարծիքը (1540), որուն հետեւած են Պիպլիանտրօ (1545), Գլոտ Տիւրէ (1614) եւ Անճելօ Ռոքքա (1719), թէ վրացերէն աշխարհաբարը «թաթարերէն եւ հայերէն բառերու միահիւսում մըն

է» (Էջ 313), ու կը մերժէ Անքեթիլի տեսակէտը, որ փորձած է փաստել, թէ վրացերէնը գենդերէնի բարբառ մըն էր (էջ 321-322): Ան դիտել կու տայ, որ Քարթլիի խօսուածքը առատ է թրքերէն, պարսկերէն եւ հայերէն բառերով, իսկ Կախէթի խօսուածքը՝ «պարսկերէն եւ ալաներէն» (Էջ 322): Վերջինիս տակ, հաւանաբար նկատի ունի այժմու օսերէնը:

Այնուհետեւ կ'անդրադառնայ «ալաներէն»ին, զոր կը շփոթէ աղուաներէնին ու աղուաններուն հետ<sup>94</sup>: Ու կը գրէ:-

«Արագգներուն արեւելք, Կախէթի թագաւորութեան վրայ, մինչեւ Կասպից ծով երկարող երկրամասերուն մէջ կ'ապրի ալան կոչուած ազգը, զոր վրացիները ալուան կը կոչեն, իսկ հայերը՝ աղուան: (...) Այս ալանական ազգը այն է, զոր Խորենացի իր աշխարհագրութեան մէջ կը զետեղէ Կովկաս լեռնեն՝ Կասպից ծովու արեւմուտքը, մինչեւ Կիւրոս գետը (աշխարհագրագէտներու Կիւր եւ Կուրը), որ Վրաստանի եւ Հայաստանի սահմանն էր, եւ այս երկիրը, ուր բուրքերը լեզգիներն ու դաղստանցիները կը տեղաւորեն, Աղուեզ, Արկուա կամ Աղուա կը կոչէ: Յոյները կոչեցին Ալրանիկա, որ կու գայ հայերէն ”աղուա” կամ վրացերէն ”ալուան”էն: (...) Խորենացի, որ Ե. դարուն կը գրէր, յստակօրէն նշած է, թէ դաղստանցիները կամ աղուանները կամ ալանները հայերէնէն ու վրացերէնէն տարրեր լեզու կը խօսէին (...):»

Ապա կը պատմէ աղուանական այբուբենի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի կողմէ՝ ըստ Խորենացիի պատումին: Նաեւ կը յիշէ Պատմահօր տեղեկութիւնները՝ Հայկի շառաւիղներէն Սիսակի կառավարութեան մասին, ու Աղուանքի «աղու» բառէն ծագումին մասին (էջ 331-332):

Հայերէնի ենթաբաժնին մէջ, Հերվաս նախ կ'անդրադառնայ «Արմենիա» անունի ստուգաբանութեան: Բերելով Յիսուսեան կրօնաւոր Աթանասիուս Քիրշըրի կարծիքը, թէ անունը բխած է Սեմի որդի Արամէն, անոր կը գուգաղը Խորենացիի յայտնի

<sup>94</sup> Հին թէ նոր մատենագրութեան մէջ այս շփոթին մասին, տե՛ս ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԻԱՆ, «Հայ-ալանական նշմարներ», Բագմավէպ, 1-4, 1993, էջ 240-253:

բացատրութիւնը՝ Հայկեան Արամի մասին, եւ դասական հեղինակներու (Ստրաբոն, Յուլիոսինոս, Յովաչփոս Փլաւիոս, Ստեփանոս Բիւզանդացի) արձագանգները՝ Հայերու ծագումին մասին (թեսալական վարկածը՝ արգոնաւորդ Արմենիոսի վերաբերեալ): Անկը հերքէ Քիրշըրի կարծիքը եւ կ'ընդունի «Արմենիա»յի ստուգաբանութիւնը Հայկեան Արամի անունով (էջ 333-334):

Այնուհետեւ, սպանացի հեղինակը կ'անդրադառնայ ԺԶ. եւ ԺԷ. դարու կարգ մը հեղինակներու տեսութիւններուն՝ Հայերէնի բնոյթին մասին: Կիյօմ Փոսթէլը, որուն հետեւած են Պիպլիանտրոն, Տիւրէն եւ Ռոքբան՝ չնչին նրբերանգներով, ըսած է, ըստ Հերվասի վերաշարադրանքին, թէ «ան այնպիսի չափով թրիերէն է, որ պիսի չիմացուի, թէ թուրքերը հայերու շառաւի՞ղ են, կամ վերջիններս՝ թուրքերու»: Հետաքրքրական է Յիսուսեան բանակին բացատրութիւնը, թէ քանի որ Փոսթէլ Պոլիս եղած էր, «վէտք է ծանօթացած ըլլայ Հայաստանի որեւէ շըրջանի ռաբ թրիերէն կը խօսուի՝ շատ մը հայերէն բառերով խարարուած, եւ կարծած՝ որ այս լեզուն հայերու յատուկ էր» (էջ 334)<sup>95</sup>: Խակ աւելի անդին կ'աւելցնէ, որ եթէ այս հեղինակները ծանօթ ըլլային 1539ին Թեզէօ Ամպրոնյի հրատարակած Հայերէնի քերականութեան նիւթերուն, պիտի բաւէր, որ անդրադառնային այդ կարծիքի անկարելիութեան (էջ 335):

Իր կարգին, Անճելօ Ռոքքա պնդած է, որ Հայկական այբուբենի ստեղծումը Ս. Յովհաննէս Ուկեբերանի գործն էր: Այս վարկածին հիմքը այն էր, թէ սուրբին պատկերը նկարուած է Վատիկանի գրադարանին մէջ՝ Հայկական այբուբենով, Տէրունական Աղօթքի առաջին նախադասութեամբ եւ հետեւեալ բացատրութեամբ՝ “Sanctus Joannes Chrysostomus literarum armenicarum auctor”<sup>96</sup>: Հերվաս կը հերքէ ասիկա, նշելով, որ կան «աւելի վաւերական վկայութիւններ ցոյց տալու համար, որ այդ այրութենը ստեղծուած է Ս. Մեսրոպի կողմէ, ինչպէս երկարօրէն ցոյց կու տամ հնագրութեան մէջ՝ հայկական այրութենը բացատրե-

95 Հմմտ. Virgil Strohmeyer, “Armenian as Seen Through the Eyes of Two Renaissance Christian Orientalists-Cum-Kabbalists: Teseo Ambrogio and Guillaume Postel and a Follower, Francisco Rivola”, in Dora Sakayan (ed.), *Proceedings of the Fifth International Conference on Armenian Linguistics*, Delmar, 1996, p. 399.

96 Այս մասին չենք կրցած յաւելեալ տեղեկութիւններ գտնել:

լու ատեն» (Էջ 335)<sup>97</sup>: ի պաշտպանութիւն վերոյիշեալ հեղինակին, անհրաժեշտ է նշել, որ Ռոքբայի աշխատութիւնը լոյս տեսած է 1719ին, կանխելով Խորենացիի առաջին հրատարակութիւնը՝ շուշտացի Հենրիկ Պրեննէրի լատիներէն համառօտ թարգմանութիւնը (1723)<sup>98</sup>:

Ամէն պարագայի, Հերվաս կ'եղրափակէ իր քննարկումը նշելով, որ հայերէնը երկու ճիւղեր ունի՝ գրաբար («արդէն մեռած») եւ աշխարհաբար: Կը խօսի նաև գիրերու գիւտին, Ոսկեգարութարգմանական շարժումին եւ կը տարբերէ հայկական եւ վրացական եկեղեցական արարողակարգը, նշելով որ վերջինս հաւատարիմ թարգմանութիւնն է յունականին, իսկ առաջինը ամբողջովին ինքնուրոյն է Ե. դարուն պարսկական արգելքէն ետք (Էջ 335-336):

Սպանացի եկեղեցականին այս աշխատութիւնը, որքան որ յայտնի է, հայերէնի առաջին ներկայացումն է սպաներէն լեզուով եւ ԺԼ. Դարու վերջաւորութեան կը նախանշէր եւրոպական հայերէնագիտութեան փուլի մը աւարտը: Շուտով պիտի սկսէր համեմատական լեզուաբանութեան ժամանակաշրջանը:

## ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԵԱՆ

<sup>97</sup> *Խոսքը կը վերաբերի «Փորձ տիեզերական հնագրութեամ» ("Essay de la Paleografía Universal") եռահատոր ձեռագիր աշխատութեան, որ կը գտնուի Մատթիսի Ազգային Գրադարանին մէջ (ձեռ. 8496-98), Հերվասի անտիպ 14 աշխատութիւններուն շարքին է նաև ուրիշ մը, նոյն գրադարանին մէջ պահպանվում է Մատթիսի պատմութիւն»ը ("Historia del Arte de escribir, en la que se da noticia de la invención y progresos de las letras y escritura de todas las naciones conocidas") (Montero de Espinosa, Lorenzo de Hervás y Panduro, p. 81):*

<sup>98</sup> ՏԵ՛՛ ԱՐԾՈՒԻ ԲԱԽԶԻՆԵԱՆ, Հայ-շուէդական առընչութիւններ, Ուժասար, 1996, էջ 11.

**Episodes of armenian-spanish historical  
and cultural relations  
(15th-18th centuries)**  
**(summary)**

Vartan Matiossian

This article discusses several issues related to Armenians in the period of the Hispanic Empire: 1) Christopher Columbus' Armenian "roots," 2) Armenian "crewmen" in Columbus' journeys, 3) Legendary tales about the wealth of America and the "Island of Armenio", sought by Spanish explorers in the Pacific Ocean, 4) Armenian subjects in the work of the Spanish philosopher Antonio de Guevara, 5) Spanish descent to the last king of Cilicia, Lewon V, 6) The Armenian community of Cadiz, 7) A Spanish/Danish reference about Armenian presence in Greenland prior to the 17th century, 8) The views of the Spanish scholar Lorenzo Hervas y Panduro about Armenians and the Armenian language (18th century).